Ն. 5482 1903 ՅՈՒՆԻՍ 7 ՇԱԲԱԹ ԵՐԹԵՍԻ 1321 ԲԼԳԻ ԻՒ ԷՎՎԷԼ 23 ՕՆ ՏՕԳՈՒԶԸՆՃԸ ՄԷՆԷ

20 ԲԱՐՍ.

ՋԷՐԻՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ

20 ԲԱՐՍ.

1877 ՄԷՆԷՍԻՆՏԷ ԹԷԷՍԻՍ ՕԼԷՆՄԸՇ ՏԸՐ

ԲՕԼԻԹԻԳԻՅԷ ՄԻԼԼԻՅԷ ԹԻՒՃՃԱՐԻՅԷ ՍԱՐՐԱՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՅԷ

صاحب امتیاز: جیوه‌لکیان

ԵԷՎՄԻ ԿԱԶԷԹԱ (جریدهٔ شرقیه (۱۲۹۳ سنه‌سنده تاسیس اولنمشدر

DJERIDEI-CHARKIE
FONDÉ EN 1877

ԳԻՆ

	12 այլբդ	6 այլբդ	3 այլբդ
ՍՊԱՆՈՎ	140 ղշ.	70 ղշ.	40 ղշ.
ԹՈՒՐՔԻԱ	150 »	80 »	45 »

Մէջիտիէ 20 ղշ.-ական

ԻԼԱՆԱՔ ԳԻՆԱԹԼԱՐԸ

Լինելի, Ֆրանսայի վէ Յիւնսիի սահիպէ ղշ. 5
Կիւնսի սահիպէ սաքիրը » 3

Իսարէքանէսի Սպանպոլատ Պազը Ալի Հասատէսինատ նումէրօ 20 Ճիվէլէկեան մահալլասնատա սրը։ Գրէսֆիէի մէվսատ հագգընատա կազէթանըն սահիպ վէ մէսուլը ՏԻԳՐԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ միւրաճաաթ օլունա։
Մէվսատը նաֆիյատ սաիր պէնալէր մէհճանէն գապուլ օլունճաղ վէ տէրճ օլունմայան էվրաղ իսատ օլունմայճաղ։

ԳԻՆԼԻԿ ՀԱՎԱՏԻՍ

Բանան չրգան մէվսուզ խապէրլէրի կէօրէ, Ֆրանսա ըէիսը ճիւմհուրը Բանատա պուլընսարը էսնատէ Բարա հազրէթլէրի թարաֆընտան միւլագաթա գապուլ օլունմայճաղ տրը։ Ֆրանսա հիւքիւմէթինէ պու խուսուսատաիր Վատիկան՝ պէյանը մալիւմաթ էյլէմէկ օյմաղլա, Մ. Լուպէ՝ Վատիկանը ընդունէլ Թէչէպպիւս էթմէյէճէք տիր։

«Նոր Տայլէ Ալկէմանէ Զայթունկ» խազէթասընին ալտըղը խապէրէ նազարան, Ալէքսանիա պաշ վէքիլի գօնթ Պէսմ՝ միյասէսինէն պիրազ բանաթպուտուղընատան, օտասընատան միւտիրղամամըզ տրը։

Խարիպէն խաթիֆա իտէէճէք օլան Բուսիա տալիյէ նազրընընն ելրինէ ծգթ. Խսան թային օլունճաղ տրը։ Միւշարէլէյ՝ Բէյնէրակ մէճլիսինէ վատթ ֆրգասը ըէիսի պուլընը յօր։

ՏԱԽԻԼԻՅԷ

Սէլամըզ ալայը տիւն Համիտիյէ ճամիսինէ իճրա պույրուլմըշ տրը։

Բէսմը մէգքիւրը Թէմտաղ իթմէգ իւզրէ տաիրէի մախսուսէտէ Աւբսթրիա սէֆիրի Պարօն տր Գալիս վէ սէֆարէթ պաշ Բերճէմանը, Բարա հազրէթլէրինն Տէրսաատէթ վէքիլի Մոնսէնեօր Պոնէթի վէ պաշ քատիպլի, Եուանան գօնսօլօսը, Թէրճէմանը վէ իքի ըէֆիգի, Ֆրանսա սէֆարէթի մայէթ վարօրը զապթանընտան պիր զաթ հազրը պուլընաբզլարը կկալ, սէֆարէթխանէլէրատէն Թավսիյէ իլէ կէլմիշ օլան 50 գատար զէմաթը էճնէպիյէ, վէ Ալէմանիա սէֆարէթի մայէթ վարօրը զապիթլերի իլէ պէրապէր 24 քիշի սեատ իւզէրինատ հազրը պուլընմըշլար վէ լազըմ կէլէնլէր իլիթիֆաթը Ճանանէյէ նաիլ օլմուշլար տրը։

ԲԷՍՄԻ.— Տիւնքի ճումա կիւնիւ Ալեքսանդր բէսմը ալիսինէն սօնրա շանլան պուլբլան միւսատաէի Սէնիյէթ հազրէթը Բաթիշահի իւզերինէ Աւսթրիա-Մանատիսթան սէֆիրը քէպրի է. սոլ. Պ. տր Գալիս հազրէթլէրի՝ սուրէթը ղալբը բէսմիյէտ հուզուրը չէվրէթմէվիթուրը հազրէթը Թաճարիատ էրէքը մէսուլա նաիլ օլմուշ տրը։

—Բարա հազրէթլէրինն Տէրսաատէթ վէքիլի Մոնսէնեօր Պոնէթի՝ նամիգաճլըընա մէպնի պիր իքի կիւնէ գատար Էվրօբա գաբլըճալարընա կիտէճէք տիր։

—Մըսըր Խարիվի Ապպաս Հիլմի բաշա հազրէթլէրի կէչէն չարչէնպիհ կիւնիւ ազամ սաաթ 10տա Փէսթէնէյէ եէթիշէրէք, իսքէլէտէ՝ Փէսթէնէյէ բրէֆէսի Մ. Վարնէյ իլէ մէմուրինը հիւքիւմէթ Թարաֆընտան իսթիգպալ իտիլմիշ, վէ նարդ սիւրաթ գաթարընա ըաքիպն Վիէննայա ազիմէթ էյլէմիշ տիր։ Միւշարէլէյհ սապահլայընն սաաթ 7ի 20 կէչէրէք Պուգրէչէ եէթիշմիշ տիր։ Թրէնին Պուգրէչէնէն եսնահ միւրուրինատ զապթիյէ նազրը Մ. Յայթա սթասիօնտա պուլընարագ, միւշարէլէյհի Բումանիա հիւքիւմէթի նամընա սէլամլամըշ տրը։ Խարիվը միւշարէլէյհ կէօրաիւկի հիւանի գապուլատէն տօլայը Բումանիա գրալընա պա Թէլէկրաֆ պէյանը Թէչէքքիւր էթմիշ տիր։

—Ապպէգ Ֆրանսա իմբէրաթօրիցայը էօժէնի հազրէթլէրի՝ էվվէլքի սապահ «Թիմէէլ» նամ ինկիլիզ թէնէզիճի վաքօրբյլա իզմիրէ մուվասէլէթ իտէրէք, մայէթինատ պուլընան քաթթիպը խուսուսի վէ բրէնսէս տբլա Մոսգուա, Մատմազէլ տր Լէսէբա, սիւգ տր Գամանթրա, գօնթ Բէրբէմալի վէ Մ. Բէլթէրի իլէ գարայա չէգրեպ էիւրիւլէրէք Զարլը վէ Պէզէսթէէի տօլայմըլ վէ պազը անթիգա էշնա սաթքն ալտըգտան վէ չէհրին չայանը Թամաշա մահալլէրինի կէզտիքտէն սօնրա ագչամ վաքօրա ավտէթ էյլէմիշտիր։ Միւշարէլէյհա՝ Էլեէվմ 77 եաշընտա օլուպ, պունընկա իւչինճիւ տէֆա օլարագ Իզմիրի զիյարէթ էթմիշ տիր։

—Պիճիւմէ իւմէրա վէ զապթանընն եաղլըդ էլպիսէ կիյմէլէրի խուսուսընա կէչէն կիւն իրատէի Սէնիյէ սուտուր էթմիշ օյմաղլա, իւմէրա վէ զապթանը մումարէյհիմ՝ տիւնքի Սէլամլըդ բէսմինատ եաղլըդ էլպիսէ իլէ հազրը պուլընմըշլարտր։

—Շիլիտ քեաին Համիտիյէ չօճուգ խասթախանէսինէ 3—4 բավիյէօնրն տահա իլավէտիյէ, էլէքթրիգէ թէտավիյէ մախսուս պիր թագըմ ալէաթ ու էտէվաթը ճէտիտէնին էվրօբատան ճէլալի գարարլաշըրըլմըշ տրը։

—Շամանիի հազրէթը Բարիշահի Մուսթաֆա պէյ Բիւյիւք Ասեասօֆէա մէտրէսէսինէ կիտէրէք քէստիրտիկի 11 գօյուն էթի իլէ ատթիյէյի Սէնիյէի մէտրէսէի մէգքիւրէտէ պուլընան թալէպէի ուլումատեվգի էթմիշ տիր։

—Պունատան սօնրա լայըգը իլէ օգունմայճաղ տէրեճէտ եաղտրըմըշ ատրէսլի մէքթուպ վէ բօսթա բաքէթլերինն բօսթախանէլերճէ գապուլ օլունմամասը գարարկէր օլմուշ տրը։

—Օսմանը Պանգասընն Գահիրէ չիւպէսի տիրէքթօրը Մ. Վուտ էվվէլքի կիւն վէֆաթ էթմիշ տիր։

—Գօնեա-Էրէյլի խաթթը ինչատքնա պաչանընլաճաղը ճիհէթլէ, գամիսէրին պիր ան էվվել թայինի՝ թիճարէթ վէ Նաֆիա նէզարէթինտէն Պապը Ալիյէ տրգ ու իշար գելընմըշ տրը։

—Համիտիյէ Հիճազ տեմիր եոլը մէնֆաաթընա ատհապը մաաշրն վէրէճէկի սէնէտաթատան ալընաճաղ պիր զչ. իսանէ պիր իսթիխնա օյմայըպ, անճաղ մաաշլարընը գուբոն իլէ եանի պիլա սէնէտ ալանլարտան մէգքիւր պիր զչ.ըն ալընմասը իյճապ էթմէյէճէկի գարարը իգթիզասընատան պուլունտրը՝ Մալիյէ նէզարէթինտէն իյճապ իտէնլէրէ պիլտիրիլմիշ տիր։

—Այտըն վիլայէթինատ գատիմ Լարիսա մէվգէը խարապէսինտէն զուհուր իտէն տասրը աթիգատան պազը Թաշլար՝ օ ճիվարտա ինչաթը ատիյէտ գուլլանըլըպը խապէր ալընմասը յա, տերհալ մէն իտիլէրէք, մուսմէլէի լազմէսի իճրա օլունմըշ տրը։

—Եէվմը ճիլուսը Հիմայունա միւսատաքի օյան օդոսատ.ըն 19ընճը կիւնիւ ըէսմը քիւշատը իճրա իտիլէճէք օյան Տարիլ Թայրը մէնաֆիինէ Թախսիս իտիմէք իւզրէ, զայէթ նէքիս վէ սրհէթէ մուվաֆրգ սիկարա քեաղըտընը իհսասը իլէ սաթըղը չէգարըլմասը վէ պունատան հասրլ օյաճաղ Թէմէթթիւնին սէնէվի 1800 լիրայը կէչճէյի հազգընտա մէրճիինէ Թաղտիմ գելընան լայիհա՝ Նուրաի Տէվլէթճէ Թասվիպ իտիլպ Թիճարէթ նէզարէթինէ Թէպլիղաթ էյճա պույրըլմըշ տրը։

—Մալիյէ իշլերինատ գուլլանըլաճաղ իւմէրա վէ զապթանը ասքէրիյէնին՝ հէյրը իսթիտամարընտա քէնտիլերինատէն միւքիյէ վէ մալիյէ մէմուրլարը կկալ քէֆալէթ ալընմասը գարարկէր օյմուշ տրը։

—Յինն սապահ Իսկիւտարընն պաղը ճիհէթլերինէ տօլու եաղմըշ տրը։

—Ռուսիա գումբանէասընընն «Կրանտիւգ Ալէքսանտր» նամընատաքի եէնի վաքորը՝ էվվէլքի կիւն Օսէսատան իլք տէֆա օլարագ լիմանըմըզա վիւրուտ էթմիշ տիր։ Ցիւն Պէօյիւքտերէ էօնիւնտէ մէգքիւր վաքօր տերունինտէ աճէնթէխանէ Թարաֆընտան պիր զիյաֆէթ չէքիլիպ, պունատա Ռուսիա սէֆիրի իլէ սէֆարէթ վէ գօնսօլօսխանէնին մէմուրլարը, Ռուսիա սէֆարէթի մայէթ վաքօրլարընն գօմանատան վէ զապթանը իլէ Իրան սէֆիրի հազրէթլերի հաղը պուլընմըշլար տրը։

—Գումգաբու, Եէնիգաբու, Սամաթիա, Մագրիքէօյ վէ Այիսթէֆանօս իսքէլէլերինին հէման Թամիրիյէ մէգքիւր իսքէլէլեր արասընատա եիրիւք վաքօրլար իլէ մունթազամ սէֆէրլերը իճրասը Իտարէի Մախսուսէճէ գարարլաշըրըլմը վէ իսքէլէլերին Թամիրաթընա պայլանաճաղ տրը։

—Ռուսիա տէվլէթինին Ագէնիդ տօնանմասընատան 69 Թայֆա վէ 6 Թօպչու «Ավրեգ» Թօրբիլ վաքօրը էվվէլքի կիւն Բիրէտէն Իզմիրէ կէլմիշ տիր։

—Սէլանիք իլէ Մանասթըր արասընատա չրմէնաքֆէր պօյունատա ուզատալան Թէլէկրաֆ խաթթը իքմալ օլընարագ, մուխապէրաթա պայլանմըշ տր։

—Երամեան տէվլ. Աբրահամ բաշա հազրէթլերինին գօրուսընատան քէսիլէն 1400 Թէլէկրաֆ տիրէյինի մուապէէ իլէ Թէսլիմ ալմագ իչուն Թէլէկրաֆի նէզարէթի մէճլիսի ազասընատան սատատ. Մուխլիս պէյ հազրէթլերիյլէ միւհէնտիս գալէմի մէմուրլարընատան Մատէլի էֆ. մէմուրխիլիր տիր։

—Բօսթալար միւտիրը ումումիլիկի՝ հէվալէնամէ, բօսթա, գօնթրոլ մէսալիհ գալէմիերի մուամէլաթը ճարիյէսինին կիւն պէ կիւն չօղալմագտա պուլընմասը ճիհէթիյլէ, ազալմը մէգքիւրէ մէմուրիինինէ իլավէթէն լազմ կէլէն մէմուրինին իսթիխսամը վէ մաաշաթ մուայէնէլէրինին թէսվիյէսինէ պու քէրրէ իրատէի Սէնիյէ չերէֆսուտուր պույրուլմըշ տրը։

—Սիսամ մէճլիսի ազասընատան օլուպ 1893 սէնէսինտէն 1899 սէնէսինէ գատար ումումի վէզնէտարլըզընը իյֆա իտէն Թոտորա նամ չախս՝ վէզնէտ 2000 Օսմ. լիրասը ըատտէորինտէ զուհորը իտէն աչընն կէօյա Մէնէլյօ Նիզօլյօ նամընտա պիրի Թարաֆընտան չալընտրընընը տերմյան իլէ եաղալը գուրթարմագ իսթէմիշ իսէ տէ, պունընն պիր իֆթիրատան իպարէթ օլարընը Թէհագուգ էթմիշ վէ 2000 Օսմ. լիրասընընն մէրգում վէզնէտտար Թարաֆընտան չալընտրընը անլաչըրարագ, մահքէմէճէ ճինայէթլէ իթհամընա գարար վէրիլմիշ տիր։ Մէրգում Թոտորա հալը ֆիրարտա պուլունտրընընտան, Սիսամ մահքէմէսինճէ ալէյհինէտ ախզու կիրիֆթ միւզաքէրէսի իլան իտիլմիշ տիր։

—Սագրընն Դալամօթի նամ գարիյէսինէ Նիգօլա Պուլյէրի նամընտա պիրի՝ կէչէն մայիսին 24ինճի կիւնիւ, եանընտա պուլունան չօճուգլարը՝ 15 եաշընտա Վանկէլ իլէ 12 եաշընտա քէրիմէսի Սէվասթի իլէ պաղչէսինէ կիթմիշ տիր։ Մէրգում պաղչէյի սուլամգլա մէչղուլ իքէն, չօճուգլարընն հէր իքիսի եագընտա պուլընան տէնիզ գրյբրընա էնմիշլեր վէ օրատա Վանկէլ տէնիզէ կիրմիշ տիր։ Զօճուգ եիւզմէք պիմէտիկինէտէն, զարդ օյմաղ Թէհլիքէսինէ կէլմիշ, գրզդարտաշը վագայը բէաէրինէ պիլտիրմիշ վէ բէտէր տապէթիյլէ, ագաէմէճ Ս. Էջմիածին Սրբազան կաթողիկոսը Թարաֆընտան խասսէթէն եազըլան կոնդակ վաստթասըյլա իլան օլունտրը իւգրէ, եարընն պիրճիւմէ էրմէնի Առաքելական վէ Ուղղափառ քիրիսէէրինտէ դայէթ մուԹանԹան վէ շաշալը պիր սուրէթտէ մէգքիւր սէնէի տէվրիյէ զիյնէթի իճրա օլունաճաղ տրը։

Պու միւնասէպէթլէ Բաթրիգ Սրբազան հազրէթլերի՝ եարընն Մայր Եկեղեցիտէ խասսէթէն Ս. Պատարագ Թագտիս իտէճէք վէ Ս. Էջմիածինին միւթէվէճիա կաթողիկոսարընն խաթրհանաթը բուհլարը իչուն Հոգեհանգիստ այնի իճրա էյլէյճէճէք տիր։

Պու կիւնքի «Սուրհանդակ» կազէթամըզտա իչպու զիյնէթը բուհանիլէ միւնասէպէթլէ, չալանը գըրաաթ մուֆասսալ պիր մէգալէ նէշր օլունմըշ տրը։

Բաթրիգ Օրմանեան Ամեն. Տ. Մաղաքիա Սրբազան հազրէթլերի էվվէլքի ազամ Շիշլի գապրիսթանընը զիյարէթ իտէրէք, ինչաաթը վագըայը կէօղտէն կէչիրմիշ տիր։

Պ. Մանթաչեանց՝ Թիֆլիսատքի Թիճարէթ մէքթէպինէ 50,000 բուպլի իհսան էթմիշ օյմաղլա, մէգքիւր մէքթէպ լքէնտի իսմի իլէ Թէսմիյէ օլունմասընա գարար վէրիլմիշտիր։ Մուսիա մէրճիճ նազրը պունա մուվաֆգաթ էթմիշ տիր։

Մուշ Պատր. Փոխանորդը Պէհրիկեան Տ. Խոսրով վարդապետ՝ Բաթրիգխանէյէ պիր Թահրիրաթ եաղարագ, Մալազկերտ զէլզէլէզէկեանընա իսանէ էթմէք մագսէտիյլէ 50 Օսմ. լիրալըգ պիր բօլիյա չէքմիշ օլարընը պիլտիրմիշ, վէ լաքին միւԹէատտիտ աֆէթզետէկեանընն լէվազիմ ու իհԹիյաճաթը միւվաճէհէսինատ պու մըգտար մէպլաղընն ազ վէ քիֆայէթսիզ օլարընը իլավէ էյլէմիշ տիր։ Զաթէն մալիւմ օլարը իւզրէ, տէհզիթլի զէլզէլէտէն էհալի բէք զիյատ խասարատտատ վէ միւԹէզարրուր օլմուշ տրը։ Զէլզէլէ՝ միւԹատտէն զիյատ չիտէթլի վէ միհրլիք օլմուշ, խասարաթ տա այնը նիսպէթատ վուգու պուլմուշ, միւԹէատտիտ քէօյէր սարսըլըշլարտան խասարատտատ օլմուշ վէ բէք չօգ նուֆուս Թէլէֆ օլուպ, խասարաթը միւԹէատտիտ հուսուլէ կէլմիշ տիր։ Ցէլաքէթզետէ էհալի՝ էլան իգամէթկեահտան, չիֆԹ վէ սիւտ հայվանաթընտան վէ մէէքիւլաթ վէ սարիէտէն մահրում պուլունըյօր։ Եալընը Մալազկերտ տէյլ՝ Պուլանըզտա տա միւհԹաճիին պուլընմագա, ճէտվէլը էսամիսի Բաթրիգխանէյէ կէօնտերիլիճէք տիր։ Մալազկերտտէ զէլզէլէտէն 7 քիլիսէ տէ խարապ օլուպ, պունլարընն պիրի Պուլանըզտա պուլունը յօր։ 4—500 խանէ երգընը։ 650տէն զիյատ նուֆուս Թէլէֆ օլմուշ, 1600 չիֆԹ հայվանաթը, 844 ինէք, 50—60 պէկիր վէ մերքէպ վէ 2000 գատար տա գօյուն Թէլէֆ օլմուշ տրը։ Աֆէթզետէկեան միանընտա եարալրար, խասթէկեան վէ տիւշարը տէհզիթ օլանլար տախի վար տրը։ Էհալի՝ միհրաճաը Թէտավի օլարընտան, Տ. Խոսրով վարդապետ՝ Բաթրիգխանէտէն տերհալ միւտավաթը լազմըմ իճրասընը Թալեպ էթմիշտիր։

Դատատատ. Խորհուրդ տիւն պէրմիԹատ Բաթրիգխանէտէ ագտը իճթիմա իտէրէք, էվվէլա պիր ճիվար մահալտէն կէլէն պիր գարը գօճա մէսէլէսի իլէ իրթեղալ իտուպ, տէվամընը կէլէճէք իճթիմաէ Թաալիգ էթմիշ, սանիէն՝ Մէքթէպը Թըպպիյէտէն կէլէն պիր գարը գօճա բաբրթօսընը նազարը տիգգաթա ալըրպ, պու մէսէլէտէքի գարը վէ գօճայը այրը այրը տիյնէտիքէն սօնրա, նէթիյճէի Թահգիգաթընը պարաբօրթօ կրօն. Ժողովա արզ էթմէկէ գարար վէրմիշ, վէ սալիսէն պիր գարը գօճա արասընատա պունատան ագտէմ հուսուլէ կէլէն նիֆագ ու իլոթիրաֆընն սէպէպլերի միւնտէֆի օլարընընտան, պունլարը եէքտիկերի իլէ պարըշարմաղա Թէչէպպիւս էթմիշ տիր։ Պունլարատան մատատ տիւնքի Դատատատ. Խորհուրդ տիւնքի Գաալ գարը գօճա մէսէլէլերիյլէ տախի մէշղուլ օլմուշ տրը։

Ս. Երուսաղէմատէն եազըլտրընա կէօրէ, Հոգեգալուստ եօրթուսընատա Երմէնի, Խպտի, Ասորի վէ Հապէշ միլլէթլերի՝ պէրմիԹատ Երմէնիլէր գապրիսթանընատա մուԹանԹատ պիր սուրէթտէ Հոգեհանգիստ այնի իճրա էթմիշլեր տիր։ Եէվմը մէգքիւրատէ Ս. Փրկիչ վանքընատա պիր Եպիսկոպոս Պատարագը իճրա ու Թագտիս օլընմըշ տրը։

Մարաշ Թիճճարը միԹէպէրէսինատէն Խրլագգատէ Աւետիս էֆ.՝ 6-7 սէնէտէն պէրու Մանչեսթրտա մանիֆաթուրա Թիճճարլըզը իլէ մէշղուլ իքէն, 5-6 այտան պէրու պիր եիրէք խասթալրընընա միւպթէլա օլմասընա մէպնի կէչէնտէ պէրաի Թէասալի Բարիզէ ապիմէթ իտուպ, ախիրէն քէսպը ազիյէթ էթմիշ օլուսընատան, եագընտա Պէյրութ վէ Հալէպտէ պուլընան ֆամիլեա վէ ագրապատը նէզտինէ ազիմէթ էյլէյճէկէկ խապէր ալընմըշ տրը։

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՑ

Ազգային Պարիարքարանի եւ Թաղական Խորհրդարաններու մէջ գործածելի հաշուեւումարաց, ինչպէս նաեւ Պարիարքարանի Թղթերէն պիտոյից գնումը՝ որոշմամբ Տնտես. Խորհրդոյ, նուազուրդով պիտի կատարուի։ Ցանձնառուները կը հրաւիրուին յառաջիկայ չորեքշաբթի օր, յունիս 11, ժամ 4½ին ներկայանալ Տնտես. Խորհրդոյ ի Պարիարքարան։

6 յունիս 1903 (Կնիք)

Ա Զ Դ

Ցառաջիկայ կիւրակէ, յունիս 8, Ս. Եկեղեցւոյս ազնխմբութեանն առթիւ՝ Երուսաղեմայ Պարիարքական Փոխանորդ Գեր. Տ. Գէորգ Սրբազան Եպիսկոպոս Երէցեան հրաւիրեալ է Ս. Պատարագ մատուցանել եւ հոգեւորապէս մխիթարել բարեպաշտ ժողովուրդն։

Եկեղեցական ժամերգութիւնք պիտի սկսին առաւօտեան ժամը 11ին եւ Ս. Պատարագը ժամ 1½ին։ (Կնիք)

5 յունիս 1903 Գուզկունճուգ 2—2

ԹԷԼԷԿՐԱՖ

Բարիզ 19 յունիս.—Մայէն էյալէթինին մէպուսը Մ. Բընօ Մորլիէրին՝ օրուսաքի ինգիլաթը աքքէրիյէ հագգընտա իրատ էթմէկի պիր սիվալ, վէ հարպիյէ նազրընն միէսսիր պիր իֆտէսի իւզէրինէ Մէճլիսը մէպուսան՝ 168 բէյէ գարը 319 բէյ իլէ հարպիյէ նազրը ժէնէրալ Անարէ հագգընտա պէյանը էմնիյէթ էթմիշ տիր։

Մարիա 19 յունիս.— Մէճլիսը մէպուսան՝ սուրէթը գաթիյէտէ Թէչէքիլ օլունմըշ տրը։

Մէճլիսը մէգքիւր բէիսի Մ. Վիլավէր՝ պիր նուԹգ իրատ իտէրէք, ըսքանիանընն բրիֆան ու սատաէթինի Թէրֆի էթմէք իչուն Մէճլիսը մէպուսանա պիր Թասարրուֆ բոլիթիգասը Թավսիյէ էթմիշ տիր։

Մալիյէ նազրը՝ 1904 սէնէսընին պիւտժէ լայիհասընը Մէճլիսը մէպուսանա Թագտիմ էթմիշ տիր։

ԱՄՍԱՐԱՖԻՅԷ

Բարիզատէն ալընան սօն խապէրլերէ նազարէն, էճնէպի էսհամընն քեսֆիֆէսի խաֆիֆ օլուսը հալտէ, էհամը Օսմանիյէ սօն տէրէճէտէ Թէրագգը էթմէքտէ տիր։ C սէռիսի Թէքբար 12 սանթիմ, D սէռիսի 20 սանթիմ եիւքսէլտիկի կիպի, Պանգը Օսմանի Թասվիլաթը տախի 2 ֆրգ. ֆբրլամըշ տրը։

ԻՖԼԱՍ

Բարիզատէն Վիէննայա եազըլտրընընա կէօրէ, Բարիզին էն մէշհուր էլմաս Թիճճարլարընատան Դարանիւլեան վէ Թօգալեան Թիճարէթխանէսի իլանը իֆլաս էթմիշ տիր։ Մէգքիւր Թիճարէթխանէնին տուսունաթը՝ միհիմմ պիր բատատէ պուլունըյօր իմիշ։

ԲԱԹՐԻԳԽԱՆԷ ՀԱՎԱՏԻՍԱԹը

Ս. ԷՋՄԻԱԾԻՆ

ՏՕՆ ԿԱԹՈՂԻԿԷ ԵՕՐԹՈՒՍԸ

Եարընքի բաղար կիւնիւ Ս. Էջմիածինին Տօն Կաթողիկէ Եօրթուսը օլուպ, մուէսսէսաթը մէգհէպիյէի մէգքիւրէնին 1600ինճի սէնէի տէվրիյէի Թէէսսիսիյէսի օյմաղ միւնասէպէթիյլէ, ագաէմէճ Ս. Էջմիածին Սրբազան կաթողիկոսը Թարաֆընտան խասսէթէն եազըլան կոնդակ վաստթասըյլա իլան օլունտրը իւգրէ, եարընն պիրճիւմէ էրմէնի Առաքելական վէ Ուղղափառ քիրիսէէրինտէ դայէթ մուԹանԹան վէ շաշալը պիր սուրէթտէ մէգքիւր սէնէի տէվրիյէ զիյնէթի իճրա օլունաճաղ տրը։

Պու միւնասէպէթլէ Բաթրիգ Սրբազան հազրէթլերի՝ եարընն Մայր Եկեղեցիտէ խասսէթէն Ս. Պատարագ Թագտիս իտէճէք վէ Ս. Էջմիածինին միւթէվէճիա կաթողիկոսարընն խաթրհանաթը բուհլարը իչուն Հոգեհանգիստ այնի իճրա էյլէյճէճէք տիր։

Պու կիւնքի «Սուրհանդակ» կազէթամըզտա իչպու զիյնէթը բուհանիլէ միւնասէպէթլէ, չալանը գըրաաթ մուֆասսալ պիր մէգալէ նէշր օլունմըշ տրը։

Բաթրիգ Օրմանեան Ամեն. Տ. Մաղաքիա Սրբազան հազրէթլերի էվվէլքի ազամ Շիշլի գապրիսթանընը զիյարէթ իտէրէք, ինչաաթը վագըայը կէօղտէն կէչիրմիշ տիր։

Պ. Մանթաչեանց՝ Թիֆլիսատքի Թիճարէթ մէքթէպինէ 50,000 բուպլի իհսան էթմիշ օյմաղլա, մէգքիւր մէքթէպ լքէնտի իսմի իլէ Թէսմիյէ օլունմասընա գարար վէրիլմիշտիր։ Մուսիա մէրճիճ նազրը պունա մուվաֆգաթ էթմիշ տիր։

Մուշ Պատր. Փոխանորդը Պէհրիկեան Տ. Խոսրով վարդապետ՝ Բաթրիգխանէյէ պիր Թահրիրաթ եաղարագ, Մալազկերտ զէլզէլէզէկեանընա իսանէ էթմէք մագսէտիյլէ 50 Օսմ. լիրալըգ պիր բօլիյա չէքմիշ օլարընը պիլտիրմիշ, վէ լաքին միւԹէատտիտ աֆէթզետէկեանընն լէվազիմ ու իհԹիյաճաթը միւվաճէհէսինատ պու մըգտար մէպլաղընն ազ վէ քիֆայէթսիզ օլարընը իլավէ էյլէմիշ տիր։ Զաթէն մալիւմ օլարը իւզրէ, տէհզիթլի զէլզէլէտէն էհալի բէք զիյատ խասարատտատ վէ միւԹէզարրուր օլմուշ տրը։ Զէլզէլէ՝ միւԹատտէն զիյատ չիտէթլի վէ միհրլիք օլմուշ, խասարաթ տա այնը նիսպէթատ վուգու պուլմուշ, միւԹէատտիտ քէօյէր սարսըլըշլարտան խասարատտատ օլմուշ վէ բէք չօգ նուֆուս Թէլէֆ օլուպ, խասարաթը միւԹէատտիտ հուսուլէ կէլմիշ տիր։ Ցէլաքէթզետէ էհալի՝ էլան իգամէթկեահտան, չիֆԹ վէ սիւտ հայվանաթընտան վէ մէէքիւլաթ վէ սարիէտէն մահրում պուլունըյօր։ Եալընը Մալազկերտ տէյլ՝ Պուլանըզտա տա միւհԹաճիին պուլընմագա, ճէտվէլը էսամիսի Բաթրիգխանէյէ կէօնտերիլիճէք տիր։ Մալազկերտտէ զէլզէլէտէն 7 քիլիսէ տէ խարապ օլուպ, պունլարընն պիրի Պուլանըզտա պուլունը յօր։ 4—500 խանէ երգընը։ 650տէն զիյատ նուֆուս Թէլէֆ օլմուշ, 1600 չիֆԹ հայվանաթը, 844 ինէք, 50—60 պէկիր վէ մերքէպ վէ 2000 գատար տա գօյուն Թէլէֆ օլմուշ տրը։ Աֆէթզետէկեան միանընտա եարալրար, խասթէկեան վէ տիւշարը տէհզիթ օլանլար տախի վար տրը։ Էհալի՝ միհրաճաը Թէտավի օլարընտան, Տ. Խոսրով վարդապետ՝ Բաթրիգխանէտէն տերհալ միւտավաթը լազմըմ իճրասընը Թալեպ էթմիշտիր։

Դատատատ. Խորհուրդ տիւն պէրմիԹատ Բաթրիգխանէտէ ագտը իճթիմա իտէրէք, էվվէլա պիր ճիվար մահալտէն կէլէն պիր գարը գօճա մէսէլէսի իլէ իրթեղալ իտուպ, տէվամընը կէլէճէք իճթիմաէ Թաալիգ էթմիշ, սանիէն՝ Մէքթէպը Թըպպիյէտէն կէլէն պիր գարը գօճա բաբրթօսընը նազարը տիգգաթա ալըրպ, պու մէսէլէտէքի գարը վէ գօճայը այրը այրը տիյնէտիքէն սօնրա, նէթիյճէի Թահգիգաթընը պարաբօրթօ կրօն. Ժողովա արզ էթմէկէ գարար վէրմիշ, վէ սալիսէն պիր գարը գօճա արասընատա պունատան ագտէմ հուսուլէ կէլէն նիֆագ ու իլոթիրաֆընն սէպէպլերի միւնտէֆի օլարընընտան, պունլարը եէքտիկերի իլէ պարըշարմաղա Թէչէպպիւս էթմիշ տիր։ Պունլարատան մատատ տիւնքի Դատատատ. Խորհուրդ տիւնքի Գաալ գարը գօճա մէսէլէլերիյլէ տախի մէշղուլ օլմուշ տրը։

Ս. Երուսաղէմատէն եազըլտրընընա կէօրէ, Հոգեգալուստ եօրթուսընատա Երմէնի, Խպտի, Ասորի վէ Հապէշ միլլէթլերի՝ պէրմիԹատ Երմէնիլէր գապրիսթանընատա մուԹանԹատ պիր սուրէթտէ Հոգեհանգիստ այնի իճրա էթմիշլեր տիր։ Եէվմը մէգքիւրատէ Ս. Փրկիչ վանքընատա պիր Եպիսկոպոս Պատարագը իճրա ու Թագտիս օլընմըշ տրը։

Մարաշ Թիճճարը միԹէպէրէսինատէն Խրլագգատէ Աւետիս էֆ.՝ 6-7 սէնէտէն պէրու Մանչեսթրտա մանիֆաթուրա Թիճճարլըզը իլէ մէշղուլ իքէն, 5-6 այտան պէրու պիր եիրէք խասթալրընընա միւպթէլա օլմասընա մէպնի կէչէնտէ պէրաի Թէասալի Բարիզէ ապիմէթ իտուպ, ախիրէն քէսպը ազիյէթ էթմիշ օլուսընատան, եագընտա Պէյրութ վէ Հալէպտէ պուլընան ֆամիլեա վէ ագրապատը նէզտինէ ազիմէթ էյլէյճէկէկ խապէր ալընմըշ տրը։

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՑ

Ազգային Պարիարքարանի եւ Թաղական Խորհրդարաններու մէջ գործածելի հաշուեւումարաց, ինչպէս նաեւ Պարիարքարանի Թղթերէն պիտոյից գնումը՝ որոշմամբ Տնտես. Խորհրդոյ, նուազուրդով պիտի կատարուի։ Ցանձնառուները կը հրաւիրուին յառաջիկայ չորեքշաբթի օր, յունիս 11, ժամ 4½ին ներկայանալ Տնտես. Խորհրդոյ ի Պարիարքարան։

6 յունիս 1903 (Կնիք)

Ա Զ Դ

Ցառաջիկայ կիւրակէ, յունիս 8, Ս. Եկեղեցւոյս ազնխմբութեանն առթիւ՝ Երուսաղեմայ Պարիարքական Փոխանորդ Գեր. Տ. Գէորգ Սրբազան Եպիսկոպոս Երէցեան հրաւիրեալ է Ս. Պատարագ մատուցանել եւ հոգեւորապէս մխիթարել բարեպաշտ ժողովուրդն։

Եկեղեցական ժամերգութիւնք պիտի սկսին առաւօտեան ժամը 11ին եւ Ս. Պատարագը ժամ 1½ին։ (Կնիք)

5 յունիս 1903 Գուզկունճուգ 2—2

ԹԷԼԷԿՐԱՖ

Բարիզ 19 յունիս.—Մայէն էյալէթինին մէպուսը Մ. Բընօ Մորլիէրին՝ օրուսաքի ինգիլաթը աքքէրիյէ հագգընտա իրատ էթմէկի պիր սիվալ, վէ հարպիյէ նազրընընն միէսսիր պիր իֆտէսի իւզէրինէ Մէճլիսը մէպուսան՝ 168 բէյէ գարը 319 բէյ իլէ հարպիյէ նազրը ժէնէրալ Անարէ հագգընտա պէյանը էմնիյէթ էթմիշ տիր։

Մարիա 19 յունիս.— Մէճլիսը մէպուսան՝ սուրէթը գաթիյէտէ Թէչէքիլ օլունմըշ տրը։

Մէճլիսը մէգքիւր բէիսի Մ. Վիլավէր՝ պիր նուԹգ իրատ իտէրէք, ըսքանիան

ԲՈԼԻԹԻԳԱՅԱ ՊԻՐ ՆԱԶԱՐ

ՈՒՄՈՒՄԻ ԲՈԼԻԹԻԳԱՏԱ

ՄԻԻՍԱԻՏ ԷՄԱՐԷԼԷՐԻՆ ԱՐԹՄԱՆԸ

Հաֆթանըն պայլբա վուգուաթը հագգընտա միւթալէաթ

Էվրոբա սուլհընըն գուվվեթլի էսասլարա իսթինատ իտիվիչ օլարզը հագգընտա՝ պու հաֆթա եէնիտէն պիր չօգ միհիմմ էմարէլէրե տէսթրէս օլաուգ։

Ռուսիա վէ Աւսթրիա տէվլեթլերինին րեգապէթ բոլիթիգասընը թաագիպ իթմէտիքլերի, պիլաքիս՝ Պալգանլարատա ասայիշ ու ինթիզամըն մուհաֆազասը իչիւն 1897 սէնէսինտէ արալարընտա ագա իթմիշ օլարզլարը խուսուսի իթիլաֆ ահքեամընը թէմամըյլա մուհաֆազա էյլետիքլերի մալիմ տիր։

Աւսթրիա գապինէթօսը՝ Պալգան մէմալիքինտէ չու եա պու սուրէթտէ պիր թէմայիլ արամայըպ, անճագ ահանամէլէր ահքեամընա բիայէթ, ինթիզամբէրվէրլիք վէ սուլհ արամագտա տըր։ Էվրոբա կապէթալարընտան պիր գաչը՝ Վիէննա գապինէթօսը թարաֆընտան պայլա եօլտա պիր մէսլէք թուրթուլմասը իհթիմալինի կէսօթէրմիչլէր իտի։ Վուգուաթըն պու կիպի զանլարը թասթիգ իթմէմէսի՝ էվրոբա սուլհերէրվերանընը է՛ն զիյատէ մէմնուն էյլեյէմէք հալլերատէն տիր։

Ռուսիա վէ Աւսթրիա իթիլաֆընա գարչը չբգան գուվվեթլերին պիրէր պիրէր իգթիսարսրզլրդա մահքիամ օլուուզընը՝ պունատան էվվել եազտրզմիզ պիր պէնատէ իյզահ իթմիչ իտիք։

Ռուսէվի վիլայաթը Շահանէսինէ իթթիխազ պույրուլմագտա օլան թէտապիրը ինթիզամբէրվէրանէ՝ պիր թագըմ եալան-եանլըշ նէյրիայթա, վէ չեգավէքեարանէ թէչէպիւսասթա հիւրաթ իտէնլէրէ՝ նէ՛ գասար եանլըշ վէ նէ՛ գասար նէթիյէճսիզ պիր մէսլէքէ սիւլիւք իթմիշ օլուուգլարընը թէմամըյլա անլաթը։

Ումում գապինէթօլարըն իլթիգամ իթթիքլերի միասլէմէթ բոլիթիգասընը, եռիսօ՝ պու բոլիթիգայա խատիմ ալթէլերտէն պիրի օլան Ռուսիա-Աւսթրիա իթիլաֆընը պօղմագ իսթէյէնլեր՝ պու արզուլարընը հուսուլէ կէթիրմէք քէնտի գուվվեթլերի ֆէվգընտա օլուուզընը անլատալար։

Պուլկարիսթան էմարէթինտէ եվվէլքինտէն տահա իթիլաֆբէրվէր վէ Պուլկարիսթանընն Հիւքիւմէթը Սէնէյէյէ գարչը միւքէլէֆ պուլնըզը վէգայիֆը ուպուտիյէքեարանէյի տահա զիյատէ թագիր իտէր պիր գապինէթօ թէչէքքիւ իթթիք՝ պու գապինէթօնընն սարֆ էյլետիկի ագբիլանէ վէ ինթիզամբէրվերանէ թէտապիրէրին սէմերաթը հասէնէ հասրլ իթմէքտէ օլտուզընը մէմնունիյէթլէ կէօրիւյօրզզ։

Ռուսիա վէ Աւսթրիա իչիւն Պալգան բոլիթիգասընտա 1897 իթիլաֆընը իսյալ իտէպիւէնէկի դանն օլունան հատիսաթըն ճիւմէսինին տէ նէթիյճէսի՝ մէգքիւր իթիլաֆընն տէրէճէի գուվվեթինի իսպաթ իչիւն եէնի պիր տէլիլ թէչքիլ էյլեմէսի՝ էվրոբա սուլհընն մէթանէթ վէ միւհքեմիյէթինի կէօսթէ՛րմէզ մի։

* * *

Պու հաֆթա զարֆընտա պիրի Մաճառիսթանտա, վէ տիկէրի Իթալիատա օլմագ իւզրէ, իբի պուհրանը վիւքէլա վուգուա կէլտի։

Մաճառիսթանտա տը Զէլ գապինէթօսընը իսթիֆասընա մէճպուրիյէթ հասրլ օլմասը՝ գօնթ Ալպէրթ Աբոնինին րիյասէթի ալթընտա պուլընան ֆըրգանընն արթըզ գապինէթօյա մուավենէթ իթմէք իսթէմէմէսինին նէթիյճէսի տիր։ Եէտի հաֆթատան պէրու՝ տը Զէլ գապինէթօսը էքսէրիյէթի զայգ իթմիշ իտի։ Ումուրը ճարիյէ՝ գարարնամէլէր նէյրի սուրէթիյլէ իտարէ օլունմագտա իտի։ Աւսթրիա Բարլամէնթօսընտա ֆըրգալարըն ըէգապէթի իչլերի մինվերը լայրգընտա իլերի կէօթիւրմէկէ մանի օլունճա, գապինէթօ թարաֆընտան գարարնամէլէր նէյրի վասրթասրյլա իտարէի ումուր իթմէք ուսուլի այլարճա թաթպիգ իտիլէպիլիր։ Հալպու քի՝ Մաճառիսթանտա մէգքիւր ուսուլի եօյլէ ուզուն միւտէթ թաթպիգ էյլեմէք ատէթ հիւքմնէ կէչմէմիշ տիր։ Իյթէ՝ պունըն իչիւն տը Զէլ գապինէթօսը իսթիֆա իթմիշ, վէ—թէչէկրաֆնամէլէրտէ խապէր վերիւտիկի իւզրէ—Մ. Էթիէն Թիցանընը ըիյասէթի ալթընտա եէնի պիր գապինէթօ թէչքիինէ դայրէթ իտիլմէքտէ պուլունմըշ տը։

Պուհրանը վիւքէլանըն նէ սուրէթլէ հալլ օլունճաղընը պու սաթրլարը եազտրզմըզ զման քէչի էյլեմէք միմքին տէյիլ տիր։ Ֆագաթ սուրէթը հալլ հեր նէ տախի օլսա՝ Բարլամէնթօ ֆըրգալարը ապրասընտաքի ըէգապէթլերին չու սոն զէմանլարտա քէսպ իթտիկի չիտտէթին ֆէնա նէթիյճէլեր հասրլ էյլետիկի ինքեար օլունմագ։ Ախիրէն խրրվաթիսթան գրթասընտա զուհուր իտէն հատիսէլեր՝ Մաճառիսթանտա եուչյան գավմարը իթիլաֆ ատիրէսինտէ սագլամագ էմէլինէ տէրճէճի լազմէտէ չալըշլամասրզընը իսպաթ իթմիշ տիր. զաթէն ֆըրգալարըն եէքտիկէրինէ գարշը իլթիզամ էյլետիքլերի չիտտէթ քեաֆի իտի քի՝ իթթիհատ բոլիթիգասը խալելբէզիր օլսուն։

Մաճառ ֆըրգալարընն՝ քէնտի խուսուսի բրօկրամլարընն ֆէվգընտա օլարագ՝ Մաճառիսթան իթթիհատընն թագվիյէսինտէն իպարէթ օլարագ ումումի պիր բրօկրամ օլարզընը ունութմամալարը լազզմ կէլիր իտի։ Տը Զէլ գապինէթօսընը իսթիֆայա սէվգ իտէն ահմալ պու հագդիգաթրն ունուտարլարզընա չիպահէ պրագմամագտա տը։

* * *

Իթալիա պուհրանը վիւքէլասը՝ Մ. Ծանարտէլլինին ըիյասէթի ալթընտա պուլընան գապինէթօյը իլթիզամ իտէն լիպերալ ֆըրգալարընտան պիր գըսմընը, (եանի «սոլ թարաֆ միւնթէհասը» թէսմիյէ գրլընան «ռատիգալ»լարը)՝ չու սոն զէմանլարտա՝ քէնտի խուսուսի էմէլ վէ մեսլեքլերինի իւրի կէօթիւրմէք իչիւն ըէք զիյատէ էնթրիգալար իճրա էյլեմէլերինին պիր նէթիյճէսի տիր։

Բարլամէնթօ պուլընան մէմալիքին հէման ճիւմէսինտէ՝ ռատիգալ ֆըրգալարընը մէճուն իթմէք՝ էն միւշքիլ իշլերէն պիրի տիր։

Պու հաֆթանըն իբի պուհրանը վիւքէլասընը հեր իբիսի տէ ռատիգալ ֆըրգալարընը իչի տիր։

Մաճառիսթանտա Մ. տը Զէլ՝ ռատիգալարը եարտրմընատան մահրում գալմասը սէպէպիյլէ իսթիֆա իթտի. վէ Իթալիատա Մ. Ծանարտէլլինին իսթիֆասընը սէպէպի տէ պունատան պայգա պիր չէյ տէյլի տիր։

Ծանարտէլլի գապինէթօսը մէվգբի իգթիսարա կէտիկի զէման լիպերալ ֆըրգասընը պիճիճիմէ չուպէլերի իթթիհատլա հարէքէթ իթմէք լիւզումինի թագտիր իթմէքտէ իտիլեր։ Վագբա ռատիգալար արա սրբա խօշնուտսըզլըգլար վէ սէրքէշլիքլեր իպրաղ իտիյօրլարսա տա, սոն տէրէճէլերէ վարմատրգլարընտան, իտարէի ումուր եինէ միւէսսէր օլմագտա տը։

Պու իթթիհատ բոլիթիգասը սապէսինտէ տիր քի, պայ վէքիլը սապզգ ժէնէրալ Բէլլունը միրատ պըրագմըշ օլտուզը կիւճլիքլեր թէսվիյէ իտիվիչ, պիւտժէտ միւվագէնէ հուսուլէ կէթիրիվիչ, վէ Իթալիանը խարճճի բոլիթիգասը տա — ումում գապինէթօլարճա հայրէթլէ թագտիր իտիլմէքտէ օլան—չիմտիքի միւսահա հալի պուլմուշ տը։

Ֆագաթ ռատիգալար իշլերին սըրասընա կիրաիկինի կէօրիւր կէօրմէզ՝ քէնտի էմէլլերինի իւրի սիւրմէկէ գօյուրմըշլար տը։ Իթիլաֆ տէնիլէն չէյ՝ հէր ալեագատարընն քէնտի արզուլարընտան մէնագֆիի ումումիյէ նամընա օլարագ ֆէատքէարլըգլար իթմէսիյլէ օլուր։ Իթալիա ռատիգալարը՝ պիր գաչ այտան պէրի իթիլաֆը պէգյլէ անլամայօրլար իտի։ «Իթիլաֆ՝ ումումի լիպերալ ֆըրգալարընն պիգիմ էմէլլերիմիզէ չալըշմալարը տը» տէյօրլար իտի։ Պունը տէտիլեր ամմա, իտտաալարը տօղրու տէյլի իտի։ Տիկէր լիպերալ ֆըրգալարը ռատիգալարընն մէրամընա չալըշմագ իւզրէ պիրեր ալեաթ հիւքմնէ կիրմէքլիկի գապուլ իտէմեզ իտիլեր։ Իյթէ՝ ռատիգալարընն ֆըրգլասաղընը իւֆլիմէք վաղիֆէսինին ըէտաճնտէն տիր քի, պուհրանը վիւքէլա իլերի կելտի։

Մ. Ծանարտէլլինին ինքեար գապուլ իթմեզ խրտմամընը թագտիր իթմէքտէ օլան գրալ Վիգթօր Էմմանուէլ հաղրէթլերի՝ միւշարէյէհ ալբլօմաթը եէնի պիր գապինէթօ թէչքիինէ մէմուր իթմիշ տիր։ Իթալիայը ճիտտէն սէվգնէր վէ օնրն թէրագգըսընը իսթէյէնլեր՝ Մ. Ծանարտէլլինին թէսատուֆ իթտիկի միւշքիլաթա բաղմէն պու վաղիյէթինէ մուվաֆֆագ օլմասընը թէմէնէ էյլեյէօրլար։

* * *

Պու պուհրանը վիւքէլա խապերլերի խարճճինտէ հաֆթանըն միւհիմմ հավատիսաթը՝ Ֆրանսա բէիսը հիւքիւմէթինին Լօնտրայա, վէ Իթալիա գրալընըն Բարիզէ իճրա իտէեքլերի սէյահաթլարընը բրօկրամը թային իթմէսի տիր։

Պու իբի սէյահաթըն պէօյիւք մանէեասընը պունատան էվվել իյզահ իթմիշ իտիք. կէրէք Լօնտրատա, կէրէքսէ Բարիզտէ իճրա իտիլէն թէտարիքեաթ մէգքիւր մանէեասը պիր գաթ տահա թագվիյէ իտէճէք սուրէթտէ տիր։

Մ. Լուպէ ռայֆր. յուլիսին 9ընտա Լօնտրայա կիտէճէք, վէ գրալ էտուարտ հաղրէթլերի թարաֆընտան զայէթ բարլագ պիր գապուլ պուլմասընտան պայգա, թիճարէթ մէմլեքէթի օլան ինկիլթերանընն բոլիթիգասընտա իլ ատամլարընն նուֆուզընը թէճէսսիւմ իթթիրէն Լօնտրա չէհր էմինինին տէ միսաֆիրի օլաճագ տը։ Մ. Լուպէնին Լօնտրատա միւտէթը իգամէթի — քի միլլէթէյինին միւնասէպաթը իւզէրինէ թէէսիրը ադիմի ղայրը գապիլը ինքեար տը — Ֆրանսանընն Լօնտրա սեֆիրի Էմմանուէլ Թարագիպ իթտիկի պէօյիւք մագսատտէ— քի իբի միլլէթի խալիսանէ պարըտրմագ էմէլինէն իպարէթ տիր — միւհիմմ պիր ատըմ (պէյքի գաթի թէէսիրի հաղ պիր ատըմ) ալընտրընը իրատ էյլեյէճէք տիր։

Տիկէր թարաֆտան Իթալիա գրալը հաղրէթլերինին Բարիզատ միւտէթը իգամէթինէ պէօյիւք պիր չաչատա վերմէք արզուսը թէվսի իտիլմէքտէ տիր։

Գրալը միւշարէյէհ իլէ պէրապէր, գրալիցա էյնն հաղրէթլերինին տէ Բարիզէ ազիմէթի գարարկիր օլմասը՝ չէնլիքլերին ըէվնագընը ֆէվգէլատէ արթըրաճաղը չիւպհէտէն վարէսթէ տիր։

Ֆրանսա հիւքիւմէթինին 14 յուլիս միլլի եօրթուսը միւնասէպէթիյլէ իճրասը ուսուլտէն օլան ըէսմը կէչիտ՝ — Իթալիա գրալը վէ գրալիցասը հաղրէթլերինին թէմսաչ իտէպիսէրի իչին— յուլիսին 17սինէ թէէսիր իտէճէկի խապէր վերիւմէքտէ տիր։ Պու պիր նէգաքէթ մուաամէլէսի իսկ տէ՝ Ֆրանսըզլարը էն միւհիմմ մրլլի եօրթուսը բրօկրամընտան պիր ֆէատքէարլըգ իսթիյար իտիլմէքտէ օլաուզընա կէօրէ՝ մանէսասը բէք միւհիմմ տիր։

Տէֆթալա տէտիկիմիզ վէճճէ՝ պու սէյահաթլար էվրոբա բոլիթիգասը իւզէրինէ՝ իլերիտէ՝ միւհիմմ թէէսիրի մուճիպ օլաճագ չէյլեր տիր։

Իյթէ պու սէպէպէ մէպնի՝ օնլարը բէք պէօյիւք պիր էճէմմիյէթլի թէլաղգը իթմէլիյիզ։ Գ. Մ.

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԽԱՐԻՃԻՆԷ ՎԷ ԲՈԼԻԹԻԳԻՆԷ

Բօմատան վարիտ օլան պիր թէլէկրաֆա կէօրէ, Օն Իւչիւնճի Լէոն Բաբա հաղրէթլերի՝ եէնիտէն եաթաղա տիւշմիւշ տիր. պաղըրսագ խաթալարը տէվամ իտիյօր։ Էթրաֆընտա պուլընանլար հէր էնտիչէ վէ վէսվիսէ իչինտէ պուլընըյօրլար։

* * *

Ֆրանսանընն Նանթ, Տէօնքէրք, Միլօ վէ սպիր չէհր [վէ գաստապալարընտա ըէհապէյին ալէյհինտէ վուգու պուլան Նիւմայիչլէյտէն տօլայը հէյէթը հիւքիւմէթէ իյրատը սիւվալ օլունճաղ տըր։

* * *

Խրտիվը Մըսըր ֆէխամ. տէվվ. Ապպաս Հիլմի բաշա հաղրէթլերի՝ էվվելքի կիւն Վիէննայա միւվասէլէթ իթմիշ տիր։

* * *

Սապրզ Թարիգաթը բուհանիյէրին մէքթէպ ալմալարը վէ մուալիմիլք իթմէլերի Թահթը մէմնուիյէթէ ալընմասընա պունատան ագաէմ գարար վերիլմիշ օլմաղլա, պու գարար իւզէրինէ կէյէճէք բազար երթէսի կիւնքի Մէճլիսը մէպուսանտա միւպահասաթ ճերէյան իտէճէք տիր։

* * *

Մաճառիսթանըն եէնի հէյէթը վիւքէլասը հէնուզ թէչքիլ օլունմամըշ տը։ Գօնթ Էթիէն Թիցանընը իճրա էյլեմիկի միւգաքերաթ էսնասընտա, էֆքեարճա իսթիլաֆաթ զուհուր իթմիշ օլմաղլա, հէնուզ հիչ պիր քիմսէյէ վիւքէլալըգ մէմուրիյէթի վերիլմէմիշ տիր։ Գօնթ Թիցա՝ բաբօրթօսընը իմբերաթօր Ֆրանսուա Ժօզէֆ արզ ու թագտիմ իթմէք իւզրէ էվվելքի ագշամ Վիէննայա ազիմէթ իթմիշ տիր։

* * *

Վիէննատան չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, իբի սէնէ միւտէթլի խրտմէթը ասքերիյէ եէնի գանուն լայիհասը հագգընտա իթիլաֆ հասրլ օլմուշ օլաուզընա տաիր օլան հավատիս սահիհ տէյլի տիր։ Մէգքիւր լայիհա տէվվէթին իբի գրսմ հէյէթը հիւքիւմէթլերինէ թագտիմ օլունմամըշ տը։

* * *

Ինկիլթէրա Պանգասը՝ սգօնթօ ֆիյաթընը 100տէ 3½տան 3է էնտիրմիշ տիր։

* * *

Ուաշինկթօնտան վարիտ օլան թէլէկրաֆլարա նազարէն, կէչէն բազար կիւնու տէհշէթլի պիր խօրթում զուհուր իտերէք, Օրէկօնը Հէյնը չէհրինտէ 350 նուֆուս պօղուլմըշտը։ Միւթէատտիտ էմլաք ու ագարաթ խարապ վէ միւթէզարրուր օլմուշ տը։ Խօրթումատան վէ պիրազ սօնրա վուգու պուլան սու թուղեանընտան հէյնը չէհրի վէ Լէնկզինկթն քեօյիւ խարապ օրմուլար տը։ Մէգքիւր չէհրտէ 1,200 նուֆուսը էհալի պուլունըպ, կէճէ 2½ մէթրս

ՕՍՄԱՆԼԸ ՍԻԿՈՒՐԹԱ ՇԻՐՔԷՐԻ ՈՒՄՈՒՄԻՅԷՍԻ

Օսմանը սիկուրթա շիրքէրին մախսուս թահվիլաթ հումիլլերի տիր։ Գալաթա Օսմանը Պանգասընա 10ընճը իճթիմալարընը ագա իթմիլէր տիր։ Պու իճթիմա հէմ թահվիլաթ համիլլերի, հէմ մէճլիսը իտարէ ազասը հագգընտա շիրքէթին մուամէլաթը ումումիյէի ճարիյէսի թիպարը իլէ մուվաֆֆագէյէթ հասրլ իթմիշ տիր։ Շիրքէթին օնընճը սէնէսի պու կիպի պիր մուէսսիսէտ մէճլիսը իտարէ վէ միւտիրիյէթի մէմուրիյնը սարիէնին մէսա՛ի հասրլ օլապիլէճէք էն մուաֆֆագէյէթլի պիր տէվրէ թէչքիլ իթմիշ տիր։ Օնընճը սէնէնին մուամէլաթընա միւթալիգ իշլու իճթիմասընտան անլաշըլյորքի, հարիգ չիպէսինին իշլերի թէվսիսի իթմիշտիր։ Սիկուրթա իւճրէթլերի չօղալմըշ, վերիլէն թազմինաթի մըգտարը ազալմըշ տը։ Մուամէլաթը մէգքիւրէյէ տաիր օլան բաբօրթօյը պէրվէճճը ամի թէրճէմէ իտիյօրզզ։

«Իֆէնտիլէր,

«Շիրքէթիմիզ նիզամնամէի էսասինին 34ընճի մատտէսինէ թէֆիգէն 1902 սէնէսինին մուամէլաթը ումումիյէսի հագգընտա քրսորը գրասթ իթմէք իւշրէ սիզի իպու իճթիմայա տավէթ իթմիշ իտի։ Էնզարը թէսգիգինիզ գօնրլան հիսապաթատան անլաշըլաճաղը վէճճէ, օնընճը սէնէնին մուամէլաթընտա սաիր սէնէլերէ նազարէն, թէսգիգյաթը ճէատտէ հասրլ օլմուշ տը։

«ՀԱՐԻԳ ԳԸՄՄԸ. — 1901 սէնէսինտէ ճէման 69,131 Օսմանը լիրասը 19 գրշ. 10 սանթիմ սիկուրթա իւճրէթի ախզ օլունմասընա մուգապիլ, 1902 սէնէսինտէ իւճուրթ 80,278 Օսմ. լիրասը իրէ 80 գրուշ 10 սանթիմէ պալիզ օլմուշ տը։ Պունտան պազը մէսարիֆ վէ սաիրէ թէնզիլ իտիլտիկինտէն օսնրա, շիրքէթիմիզէ կէչէն սէնէնին 43,020 Օսմ. լիրասընա մուգապիլ պու սէնէ թամ 47,996 Օսմ. լիրասը հասրլաթը սաֆիյէ գալմըշ օլայը։

)(96)(

ՄԱՐՍԷԼ

ԵԱԽՕՏ

ԵԷՆՊ ԲԱՐԻԳ ԷՍՐԱՐԸ

Մարսէլ.—Էվվէթ, պու մաէնի պուլան՝ Ալղասլը ֆագիր պիր Ֆրանսըզ իտի քի, զէվճէսիյլէ հէնուզ քիչիւք եաչտա պուլընան իբի չօճուղընը տա պէրապէրինճէ Գալիֆօրնիայա կէօթիւրմիշ իտի։ Իւչ սէնէսէն պէրու տաղլարը թօլչմագտա, գումլարտա իշ արամագտա, նէհրլերին միճրասընը թէպսիլ իտէրէք, անլէրին ալթընտա մաէն էսերի պուլընըպ պուլըմմասընընը թէճարի էյլեմէքտէ ... էլհասրլ ֆէվգելատէ պիր ղայրէթլէ չալըշմագտա իտի։ Մաէն արայանլարընը սիւլար օլաուգլարը զանմէթ ու միւշքիլաթ եօյլէ պիր տէրճէճէտ տիր քի, էն զավի իւլ պիտնէէ ատամլար պիլէ ազ միւտէթ զարֆընտա սիւլարը զաաֆ օլուրլար. պու պիչարէնին զէվճէսի տէ քէնտիսի գատար ճէսուր վէ մէթին օլուպ, չէքտիկի զահմէթլերէ վէ եօրկունընըգլարա իշթիրաք իթմէքտէ իտի. ֆագաթ հէր իբիսի ատ պանթսրզ օլաուգլարընտան, պաղլարը պէօյիւք սէրվէթլէր գազանըզլարը հալտ, պունլար անճագ կէչինէպիլճէճէք գատար բարա թօսլայապիլիյօրլար իտի։

Մուխթարպը.—Հէր իչատ պէօյլէ տիր. պանթը օլանլար գազանըրլար, պանթսրզլար սէֆալէթ չէքէրլեր. թալի օլմալինճա զայրէթ նէ՛ եաբսրն։

Մարսէլ.—Շու ֆարգ վար քի, պօրատ իշլերինատ ինանտ պաղէն հայթընատան զիյատ նամուսընը թէկիքէյէ գօր... հէր նէ հալ իսէ, պու պիչարէլեր իւչ սէնէսէն պէրու պէօյլեճէ եօրկունըզ չէքմէքտէ վէ տրթզ սէֆալէթճէն գուրթուլմայճագլարընը ճնլալզ իւմիլէրինի գաթ իթմէքտէ իքէն, պիր կիւն պու տէտիկինիզ ատամ եէր եիւզիսնատ պուլընան պիր մատնէ թէատուֆ իտէր, հէման արազինին թատարրուֆը իչիւն մուամէլաթը լազզմէյի իճրա իտատ իչէ պաչլար, վէ պիր հաֆթա իչինատ պու մաէն սայէսինատ անճէն էվվել իւչ սէնէ զարֆընտա գազանըզ օլաուզը բարատան տահա զիյատ բարա գազանընը։ Ամմա մէճմունիյէթլէ կէօրիւյօրզզ։

Բուսիա վէ Աւսթրիա իչիւն Պալգան բոլիթիգասընտա 1897 իթիլաֆընը իսյալ իտէպիւէնէկի դանն օլունան հատիսաթըն ճիւմէսինին տէ նէթիյճէսի՝ մէգքիւր իթիլաֆընն տէրէճէի գուվվեթինի իսպաթ իչիւն եէնի պիր տէլիլ թէչքիլ էյլեմէսի՝ էվրոբա սուլհընն մէթանէթ վէ միւհքեմիյէթինի կէօսթէ՛րմէզ մի։

* * *

Պու հաֆթա զարֆընտա պիրի Մաճառիսթանտա, վէ տիկէրի Իթալիատա օլմագ իւզրէ, իբի պուհրանը վիւքէլա վուգուա կէլտի։

Մաճառիսթանտա տը Զէլ գապինէթօսընը իսթիֆասընա մէճպուրիյէթ հասրլ օլմասը՝ գօնթ Ալպէրթ Աբոնինին րիյասէթի ալթընտա պուլընան ֆըրգանընն արթըզ գապինէթօյա մուավենէթ իթմէք իսթէմէմէսինին նէթիյճէսի տիր։ Եէտի հաֆթատան պէրու՝ տը Զէլ գապինէթօսը էքսէրիյէթի զայգ իթմիշ իտի։ Ումուրը ճարիյէ՝ գարարնամէլէր նէյրի սուրէթիյլէ իտարէ օլունմագտա իտի։ Աւսթրիա Բարլամէնթօսընտա ֆըրգալարըն ըէգապէթի իչլերի մինվերը լայրգընտա իլերի կէօթիւրմէկէ մանի օլունճա, գապինէթօ թարաֆընտան գարարնամէլէր նէյրի վասրթասրյլա իտարէի ումուր իթմէք ուսուլի այլարճա թաթպիգ իտիլէպիլիր։ Հալպու քի՝ Մաճառիսթանտա մէգքիւր ուսուլի եօյլէ ուզուն միւտէթ թաթպիգ էյլեմէք ատէթ հիւքմնէ կէչմէմիշ տիր։ Իյթէ՝ պունըն իչիւն տը Զէլ գապինէթօսը իսթիֆա իթմիշ, վէ—թէչէկրաֆնամէլէրտէ խապէր վերիւտիկի իւզրէ—Մ. Էթիէն Թիցանընը ըիյասէթի ալթընտա եէնի պիր գապինէթօ թէչքիինէ դայրէթ իտիլմէքտէ պուլունմըշ տը։

Պուհրանը վիւքէլանըն նէ սուրէթլէ հալլ օլունճաղընը պու սաթրլարը եազտրզմըզ զման քէչի էյլեմէք միմքին տէյիլ տիր։ Ֆագաթ սուրէթը հալլ հեր նէ տախի օլսա՝ Բարլամէնթօ ֆըրգալարը ապրասընտաքի ըէգապէթլերին չու սոն զէմանլարտա քէսպ իթտիկի չիտտէթին ֆէնա նէթիյճէլեր հասրլ էյլետիկի ինքեար օլունմագ։ Ախիրէն խրրվաթիսթան գրթասընտա զուհուր իտէն հատիսէլեր՝ Մաճառիսթանտա եուչյան գավմարը իթիլաֆ ատիրէսինտէ սագլամագ էմէլինէ տէրճէճի լազմէտէ չալըշլամասրզընը իսպաթ իթմիշ տիր. զաթէն ֆըրգալարըն եէքտիկէրինէ գարշը իլթիզամ էյլետիքլերի չիտտէթ քեաֆի իտի քի՝ իթթիհատ բոլիթիգասը խալելբէզիր օլսուն։

Մաճառ ֆըրգալարընն՝ քէնտի խուսուսի բրօկրամլարընն ֆէվգընտա օլարագ՝ Մաճառիսթան իթթիհատընն թագվիյէսինտէն իպարէթ օլարագ ումումի պիր բրօկրամ օլարզընը ունութմամալարը լազզմ կէլիր իտի։ Տը Զէլ գապինէթօսընը իսթիֆայա սէվգ իտէն ահմալ պու հագդիգաթրն ունուտարլարզընա չիպահէ պրագմամագտա տը։

* * *

Իթալիա պուհրանը վիւքէլասը՝ Մ. Ծանարտէլլինին ըիյասէթի ալթընտա պուլընան գապինէթօյը իլթիզամ իտէն լիպերալ ֆըրգալարընտան պիր գըսմընը, (եանի «սոլ թարաֆ միւնթէհասը» թէսմիյէ գրլընան «ռատիգալ»լարը)՝ չու սոն զէմանլարտա՝ քէնտի խուսուսի էմէլ վէ մեսլեքլերինի իւրի կէօթիւրմէք իչիւն ըէք զիյատէ էնթրիգալար իճրա էյլեմէլերինին պիր նէթիյճէսի տիր։

Բարլամէնթօ պուլընան մէմալիքին հէման ճիւմէսինտէ՝ ռատիգալ ֆըրգալարընը մէճուն իթմէք՝ էն միւշքիլ իշլերէն պիրի տիր։

Պու հաֆթանըն իբի պուհրանը վիւքէլասընը հեր իբիսի տէ ռատիգալ ֆըրգալարընը իչի տիր։

Մաճառիսթանտա Մ. տը Զէլ՝ ռատիգալարը եարտրմընատան մահրում գալմասը սէպէպիյլէ իսթիֆա իթտի. վէ Իթալիատա Մ. Ծանարտէլլինին իսթիֆասընը սէպէպի տէ պունատան պայգա պիր չէյ տէյլի տիր։

Ծանարտէլլի գապինէթօսը մէվգբի իգթիսարա կէտիկի զէման լիպերալ ֆըրգասընը պիճիճիմէ չուպէլերի իթթիհատլա հարէքէթ իթմէք լիւզումինի թագտիր իթմէքտէ իտիլեր։ Վագբա ռատիգալար արա սրբա խօշնուտսըզլըգլար վէ սէրքէշլիքլեր իպրաղ իտիյօրլարսա տա, սոն տէրէճէլերէ վարմատրգլարընտան, իտարէի ումուր եինէ միւէսսէր օլմագտա տը։

Պու իթթիհատ բոլիթիգասը սապէսինտէ տիր քի, պայ վէքիլը սապզգ ժէնէրալ Բէլլունը միրատ պըրագմըշ օլտուզը կիւճլիքլեր թէսվիյէ իտիվիչ, պիւտժէտ միւվագէնէ հուսուլէ կէթիրիվիչ, վէ Իթալիանը խարճճի բոլիթիգասը տա — ումում գապինէթօլարճա հայրէթլէ թագտիր իտիլմէքտէ օլան—չիմտիքի միւսահա հալի պուլմուշ տը։

Ֆագաթ ռատիգալար իշլերին սըրասընա կիրաիկինի կէօրիւր կէօրմէզ՝ քէնտի էմէլլերինի իւրի սիւրմէկէ գօյուրմըշլար տը։ Իթիլաֆ տէնիլէն չէյ՝ հէր ալեագատարընն քէնտի արզուլարընտան մէնագֆիի ումումիյէ նամընա օլարագ ֆէատքէարլըգլար իթմէսիյլէ օլուր։ Իթալիա ռատիգալարը՝ պիր գաչ այտան պէրի իթիլաֆը պէգյլէ անլամայօրլար իտի։ «Իթիլաֆ՝ ումումի լիպերալ ֆըրգալարընն պիգիմ էմէլլերիմիզէ չալըշմալարը տը» տէյօրլար իտի։ Պունը տէտիլեր ամմա, իտտաալարը տօղրու տէյլի իտի։ Տիկէր լիպերալ ֆըրգալարը ռատիգալարընն մէրամընա չալըշմագ իւզրէ պիրեր ալեաթ հիւքմնէ կիրմէքլիկի գապուլ իտէմեզ իտիլեր։ Իյթէ՝ ռատիգալարընն ֆըրգլասաղընը իւֆլիմէք վաղիֆէսինին ըէտաճնտէն տիր քի, պուհրանը վիւքէլա իլերի կելտի։

Մ. Ծանարտէլլինին ինքեար գապուլ իթմեզ խրտմամընը թագտիր իթմէքտէ օլան գրալ Վիգթօր Էմմանուէլ հաղրէթլերի՝ միւշարէյէհ ալբլօմաթը եէնի պիր գապինէթօ թէչքիինէ մէմուր իթմիշ տիր։ Իթալիայը ճիտտէն սէվգնէր վէ օնրն թէրագգըսընը իսթէյէնլեր՝ Մ. Ծանարտէլլինին թէսատուֆ իթտիկի միւշքիլաթա բաղմէն պու վաղիյէթինէ մուվաֆֆագ օլմասընը թէմէնէ էյլեյէօրլար։

* * *

Պու պուհրանը վիւքէլա խապերլերի խարճճինտէ հաֆթանըն միւհիմմ հավատիսաթը՝ Ֆրանսա բէիսը հիւքիւմէթինին Լօնտրայա, վէ Իթալիա գրալընըն Բարիզէ իճրա իտէեքլերի սէյահաթլարընը բրօկրամը թային իթմէսի տիր։

Պու իբի սէյահաթըն պէօյիւք մանէեասընը պունատան էվվել իյզահ իթմիշ իտիք. կէրէք Լօնտրատա, կէրէքսէ Բարիզտէ իճրա իտէեքլերի թէտարիքեաթ մէգքիւր մանէեասը պիր գաթ տահա թագվիյէ իտէճէք սուրէթտէ տիր։

Մ. Լուպէ ռայֆր. յուլիսին 9ընտա Լօնտրայա կիտէճէք, վէ գրալ էտուարտ հաղրէթլերի թարաֆընտան զայէթ բարլագ պիր գապուլ պուլմասընտան պայգա, թիճարէթ մէմլեքէթի օլան ինկիլթերանընն բոլիթիգասընտա իլ ատամլարընն նուֆուզընը թէճէսսիւմ իթթիրէն Լօնտրա չէհր էմինինին տէ միսաֆիրի օլաճագ տը։ Մ. Լուպէնին Լօնտրատա միւտէթը իգամէթի — քի միլլէթէյինին միւնասէպաթը իւզէրինէ թէէսիրը ադիմի ղայրը գապիլը ինքեար տը — Ֆրանսանընն Լօնտրա սեֆիրի Էմմանուէլ Թարագիպ իթտիկի պէօյիւք մագսատտէ— քի իբի միլլէթի խալիսանէ պարըտրմագ էմէլինէն իպարէթ տիր — միւհիմմ պիր ատըմ (պէյքի գաթի թէէսիրի հաղ պիր ատըմ) ալընտրընը իրատ էյլեյէճէք տիր։

Տիկէր թարաֆտան Իթալիա գրալը հաղրէթլերինին Բարիզատ միւտէթը իգամէթինէ պէօյիւք պիր չաչատա վերմէք արզուսը թէվսի իտիլմէքտէ տիր։

Գրալը միւշարէյէհ իլէ պէրապէր, գրալիցա էյնն հաղրէթլերինին տէ Բարիզէ ազիմէթի գարարկիր օլմասը՝ չէնլիքլերին ըէվնագընը ֆէվգէլատէ արթըրաճաղը չիւպհէտէն վարէսթէ տիր։

Ֆրանսա հիւքիւմէթինին 14 յուլիս միլլի եօրթուսը միւնասէպէթիյլէ իճրասը ուսուլտէն օլան ըէսմը կէչիտ՝ — Իթալիա գրալը վէ գրալիցասը հաղրէթլերինին թէմսաչ իտէպիսէրի իչիւն— յուլիսին 17սինէ թէէսիր իտէճէկի խապէր վերիւմէքտէ տիր։ Պու պիր նէգաքէթ մուաամէլէսի իսկ տէ՝ Ֆրանսըզլարը էն միւհիմմ մրլլի եօրթուսը բրօկրամընտան պիր ֆէատքէարլըգ իսթիյար իտիլմէքտէ օլաուզընա կէօրէ՝ մանէսասը բէք միւհիմմ տիր։

Տէֆթալա տէտիկիմիզ վէճճէ՝ պու սէյահաթլար էվրոբա բոլիթիգասը իւզէրինէ՝ իլերիտէ՝ միւհիմմ թէէսիրի մուճիպ օլաճագ չէյլեր տիր։

Իյթէ պու սէպէպէ մէպնի՝ օնլարը բէք

«ԹԱՀՄԻՆԱԹ.— 1901 սէնէսինաէ 29,569 Օսմ. լիրաաք 86 ղրշ. Թաղմիաթ վերիմիշ իքէն, պու մրգաար 1902 սէնէսինաէ 31,525 Օսմ. լիրաշնա վէ 56 ղրշ. 30 սանթիմէ թիշ տիր։ Հարիգ Թաղմինաթնա գապալ 1902 սեպտ. այլընդն նիստիթինէ գասար իհթիյաթա նագլ ալնան բարա 19,198 Օսմ. լիրաշնան իպարէթ տիր։ Շիրքէթ՝ մէմլիքը Շահանէնին հէր Թարաֆնա չիպէ վէ ռաէնթէլէր Թէնիս վէ իհտաս իլէ մուամէլաթը գրիբարաղ չալըշագալար տրը։ Անէնթելէրիմիզ մէհմուր՝ սէնէ նիսիթէինաէ 113աէն իպարէթ օլուպ, գալէթինաէ 33ի 1902 սէնէսի զարանլարը Թէնսիս իտիմիշ իտի։

«ՀԱՅԱԹ ԳԻՍՄԸ.— Հայաթ գըսմընան 10ընէը սէնէ զարֆընտա 1761 լիրա սիկուրթա իւճրէթի ալնմըշ, վէ 12 քէշիրէ 249 լիրա Թաղմինաթ վերիմիշ, վէ ֆէսմը մուամիլ իռէնիլրէ 26 լիրա իտաէ գըսմընշը տրը։ Շիրքէթին պու գըսմը մուամիլաթը եալնըզ պէօյիւք պիր իտարէներին հէյէթը մէմուրիյնինէ միլենսորը գալարը իչիւն բէք մահսուս պիր տէրէճէտէ տիր։

«Էշխար սալիսէ նամընա հայաթ վէ նագլիյաթ իւզէրինէ իճրա իտիլէն մուամէլաթ 1901 սէնէսինաէ 308 Օսմ. լիրաաը ալնմըշ իքէն, պու մրգաար 1902 սէնէսինաէ 590 լիրա գիւսուր զ.-ա պալիգ օլմուշ տրը։

«ԹՈՒՐ ՎԷ ԶԱՐԱՐ.— Պու թէ. ֆթիւի 19,661 լիրայա պալիգ օրա, պունտան 3000 լիրասընը մէտրիքը Թէէսսիսիյէ վէ 117 լիրասընը գըսմէն տէմիրպալ եէնա մէտրիֆի իչիւն Թէնգիլ էյլեթիքէն սոնրա, քիար օլարագ 16,543 լիրա գալմըշ օլույօր։

Քիար վէ զարար հիսապաթընա եէնիսէն 43 լիրա նագլ իթթիքէն սոնրա, սարլ Թէմէթթիւ 16,500 լիրատան իպարէթ գալըյօր։ Շու նէթիյէի մէմունիյէթպաշա Թահվիլաթ սահիպլէրինէ 100աէ 5 ֆայիզ իթթիսապ իտիլէն Մ. Պրանտոն Թասիգը մէմուրիյէթի Թալէպ օլունմըշ տրը։ Բաբրթոնն գրաաթընտան սոնրա հիսէտարանը իչպու իճթիմաը՝ մէճլիսը իտարէնին Թէքլիֆաթը աթիյէսինի գապալ վէ Թասդիգ իթթիմշ տիր։

«1.—1902 սէնէսի պիլանչօսընդն պիճիմէ ագսամ վէ Թէֆէրրուաթը իլէ գապալի։ 2.—Մէճլիսը իտարէ բաբօրթասը մուճիպլինճէ եօգարտա պէյտա օլունան մէպալիդին պալթիր։ յուխառէն իթթիպարէն Թագսիմ վէ Թէվզիի։ 3.—Մ. Իլեասգօնդն Թասիգը մէմուրիյէթի։ 4.—Աթուճ. Նորատունկեան Գաբրիել էֆ. հագրէթլերի իլէ Մ. Նիասդն մէճլիսը իտարէ ագալարդընտա իպգաար։ 5.—1903 սէնէսի հիսապաթընը Թէագիգէ Մ. Պրանտ վէ Մ. Գոհէրին միւէյյիզ Թային օլունմասը։»

Իճթիմաը մէգքիւր աթուճ. Գաբրիել էֆ. հագրէթլերինին բիյասէթի ալնընտա վուգուս սուրուպ, մէճլիսը իտարէ ագալարը վէ Թիճարէթ վէ նաֆիա նէզարէթի նամընա Թիճարէթ մէտիրի սատտ. Սուպհի պէյ գօմիսէր սրֆաթը յա հաղրը պուալընմըշար տրը։ Օսմանը Սիկուրթա չիրքէթինին պու միւթէրագը հալի իչիւն մէճլիսը իտարէնին գալրէթ ու ֆայալիյէթի սէպգ իթթիմշ տիր քի՝ իկրու մէճլիսը իտարէյէ պալէտաէ զիքր օլունան զէվաթտան մատտա Մ. Կ. Գօրբի, Մ. Ա. Կագէյ, սատտ. Պարիկ էֆ. Կիւլպէնկեան, աթուճ. Բանճիրի պէյ հագրէթլերի, վէ Մ. Ա. Սիմբոն ագա պուալընմագտա տրը։

Տէբօղիթօ իտիլէն էսհամընդ ատէտի 15,588 վէ հազրը պուալընան հիսէտարանդն ատէտի 23 օլուալընտան, մէճլիսին հատտը ագամիսինի հաիզ օլտուղը պէյան օլընմըշ տրը։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ուսումն. Խորհուրդ՝ տիւն հաֆթալըգ իճթիմաընը ագտ իթթիմշ վէ մէքթէպլէրին սէնէի տէվրիյէլէրինին խիթմաը եագլայմասը հասէպիյէ, մուալիմ նամզէտլերինէ վէ իքմալը թահսիլ իտէն չակիրտանընդն իմթիհանընա մէմուր գօմիսիոնլարընդն թէչքիլի մէսէլէսի էլէ ալմըշ տրը։ Պիր գաչ սէնէտէն պէրու մուալիմլիք նամզէտլերընին պէօյիւք գրամը՝ մուալիմ վէ մուալիմէ մուալիմի չահատէթնամէսինի ալմագա էլէտիքլէրի, վէ մուալիմ վէ մուալիմէլերին իքի սէնէ իյթիֆի մէմուրիյէթէտէն սօնրա չահատէթնամէլերինի Դաստիարակլըգ չահատէթնամէսինէ թէրքի իտէպիլիր օլտուգլարը, վէ նախակրթարանլարընդն թէչքիլաթը՝ տէրսխանէ ուսումլինէ թահմիլ օլընտրը, վէ պու տէրսխանէլէր պիր միւէպպի մուալիմէ վէ եա միւտպպիյէյէ հէվալէ օլունտրը նազարը տիգգաթա ալընարագ, պու սէնէտէն իթթիպարէն պատէմա իքի սէնէտէ պիր՝ մուալիմ նամզէտլերինին իմթիհանլարընը իճբասընա գադար վերիմիշ տիր։ Պինաէն ալէյհ՝ հէր հանկը գրամ վէ չիւպէտէ օլուբսա օլսուն, միւթէխասսիս մուալիմլիք վէ եա սրրի միւթէխասսիսլիք իմթիհանընը կէչիրմէք իսթէյէնլեր, վէ պուլընմըգլարը սընիքը թէրքի իթմէք իսթէյէն մուալիմ վէ մուալիմէլեր (պու գապիլեր իմթիհանը վերմէտիքլերի թագտիրտէ խուսուսի տէրսխանէտէ իյիֆտի վազիֆէ իթմէկէ հագգլարը օլամայնագ տրը) պու սէնէ մուալիմլիք իմթիհանընա իչթիրաք իտէպիլէճէքլեր տիր։ 1893 սէնէսինաէն պէրու մուվագդաթէն վերիլէն չահատէթնամէլեր լագլ օլունուպ, պու չահատէթնամէլերի հաիզ օլանլար իմթիհան կէչիրտիքտէն սօնրա, սարլ չահատէթնամէ ալաճագլար տրը։

Քէզալիք Մանկապարտէզ վարժուհիլերի տէ իմթիհան կէչիրտիքտէն սօնրա չահատէթնամէ ալաճագլար տրը։ Ուսումնական Խորհուրդ պու ճիհէթլերի դարարլաշտրըգտան սօնրա, մուալիմներին իմթիհանընա մէմուրգօմիսիօնը աթիտէքի զէվաթտան միւէքքէպ օլտրը հալտէ թէչքիլ իթմիշ տիր։ Դեր. Տ. Հայեակ Եպիսկ. Դիմաքտան, Տիկին Զապէլ Ասատուր, Պերպէրեան Ռէթէոս, Սուրէնեան Աւետիս, Զաքարեան Գրիգոր, Մուրատեան Իգնատիոս, Առանձար Աւետիս վէ Հինտլեան Յովհաննէս էֆ.լեր։

Մէքթէպլէրտէն պու սէնէ չըգան չակիրտանընդն իմթիհանլարընա կէլինտիքտէ, պունլարա տէրսլէրինէ տաիր իթա օլունաճագ սիվալանամէյի Ուսումն. Խորհուրդ քէնտի թարաֆընտան թանզիմ իլէ մէմուր գարֆլար տէրսունինէտէ իմթիհանա մէմուր գօմիսիօնա կէօնտէրմէկէ գարար վէրմիշ տիր։

Իչպու գօմիսիոն տախի իքի գրամ իչիւն թէչքիլ օլունուպ, պիրինճի գրամ օլան Տէրսատէթ վէ ճիվարը մէքթէպլէրի իչիւն Տ. Տաճատ քհ. Բալաեան, Օր. Ֆորթիւնէ Խաչատուրեան, Թորոսեան Նշան, Թաչճեան Լեւոն էֆ.լեր վէ Պէյօղլու վէ Իւսկիւտար վէ ճիվարը գրամը իչիւն Տ. Ներսէս քհ., Տիկին Ազաւնի Ց. Նիկողոսեան, Գրիգոր Մարգարեան, Գառնիկ Բարունակեան, Մանասէ Սուլթանեան ագա Թային օլունմըշլար տրը։

Տիւնքի Ուսումն. Խորհուրդ պունտան մատտա տիկէր իշլէրլէ տէ մէշգուլ օլմուշ տրը։

ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ

ՁԵՌՆԱԴՐՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

(ՄԱՐՄԱՐԵԱՆ ՍՐԲԱԶԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ)

(Տիւնքի Նիւսխէմիտէն ալէմամ)

Հանդիսաւոր պատարագիչն է օրուան Կ.-Պոլսոյ Սրբազանը, որ «Խորհուրդ Խորհ»ով Կաթողիկոսարանէն զգեստաւորեալ վար կիջնէ, խաչ եւ գաւազան ի ձեռին։

Երկու օգնական կամ ձեռնադրիչ եպիսկոպոսներ ալ [1] իրենց եկեղեցականաց համազգեստիւք, եւ խաչ ու գաւազան առած, կընկերանան պատարագիչ Սրբազանին։

Ասոնց առջեւէն կերթան. ուրիշ թեմական եպիսկոպոսներ ալ, որոնք միայն շուրջառ կառնեն, եւ գլուխնին չաթալ թագ իւր արտասուրակներովը, առանց վակասի եւ առանց գաւազանի։

Հանդէսին թափորը կազմուած է առաջնութեան կարգաւ այսպէս.

Զոյգ մը ընծայակիր վարդապետներ ձեռքերնին մէկմէկ Ս. Սկիհ առած։

Ասոնց մէջ եւաքը կուգան երկու Աւագ սարկաւագները, որոց կը հետեւին միւեռնոյն թուով կէս սարկաւագները՝ բաղկաւորաբար կրելով։

Կը յաջորդեն այդ կիսասարկաւագաց երկու ջահընկալները, ձեռքերնին վառած աշտանակներ, հետզհետէ կարգաւ կը յառաջանան զոյգ զոյգ, երկմեկուսցիչք՝ ձեռքերնին գիրք եւ խաչ—իբրեւ երդման նշանակ։

Գրակարդաց՝ ձեռքերնին Սաղմոսարան եւ Մաշտոց առած։

Աւետարանք՝ բաղուկներուն վրայ առեալ առած, ի նշան իրենց ասիճանին։

Դռնաբացք՝ այսինքն Ս. Եկեղեցւոյ դուռը բացող առաջին ասիճանաւորք՝ ձեռքերնին Տաճարին բանալիները բռնած, ի նշանակ իրենց ունեցած ասիճանին։

Այս հոգեւորական չքախմբին առջեւէն ալ յամրաքայլ կընթանայ դպրաց դասը ծանրագին շապիկներ հագած։

Պատարագիչ Սրբազանը՝ Պարիսաքարանէն վար իջնելէ յետոյ, այն կազմակերպեալ հանդիսական թափորով, եկեղեցւոյ արտաքին դրան առջեւ կը կենայ, ուր «Հրամայեսուս» չարականը կերգուի։

Այստեղ, այսինքն Տաճարին աւագ դրան առջեւ կը կատարուի ժամարարի լուացումը, եւ Մեղան այդ տեղը կուտայ [2]։

Ապա Տաճարէն ներս մանելով՝ պատարագիչ Կ.-Պոլսոյ Սրբազանը, ուղղակի կը յառաջանայ աջակողմեան դասին մէջ Նորին Ամենապատուութեան յատկացեալ եօթը ասիճանի վրայ դրուած Պատրիարքական Աթոռին առջեւ, որուն վերայ Ամպհովանի մ'ալ կայ։

Դասին մէջէ Աթոռը, որ Յունական ձեւով դրուած է, այսինքն Աթոռին կռնակը հիւսիս կը նայի, եւ դիրքը ուղղակի դէպի հարաւ [3]։

Արարողապետ կամ կարգադիր վարդապետը չապիկ հագած, ուրար առած, եւ թեւերը բաղպան դրած՝ Պատրիարքական Աթոռին առաջին ասիճանին վրայ կեցած է։

Այս միջոցիս ժողովրդեան մէջ ընդհանուր լռութիւն կը տիրէ։

Կարգադիր վարդապետը անմիջապէս կոկսի հեղհեղել վկայութեան կոչել, հրաւիրելով նախ դիւրակեցիկ դասը՝ «Հրամայեցէ՛ք հարուածք» ըսելով։

Եւ երկու ծանօթ անձնաւորութիւններ՝ անդէն կազմ եւ պատրաստ։ Ներկայանալով՝ ձեռնադրող Սրբազանին Աջը եւ Խաչը կը համբուրեն եւ տեղերնին կը դառնան։

Ասոնց ներկայացած ժամանակը դրպիրք Սուրբ Աստուած կը գեղգեղեն։

Դարձեալ կարգադիր վարդապետը բարձրաձայն կը կոչէ «Հրամայեցէ՛ք քառասնուտերաք եւ արուեսաաւորք»։

Ասոնք ալ կուգան առաջիններուն նըման, զոյ ու խաչ կառնեն եւ իրենց տեղերը կը վերադառնան։

Ապա կարգաւ կը կանչուին, «Հրամայեցէ՛ք աղքատք» ըսելով։

Անոնք ալ ըստ առաջնոյն զոյ ու խաչ առնելով, եւ կը դառնան։

Յետոյ վերեւ յիշուած եկեղեցւոյ եօթը ասիճանաւորները [4], այսինքն դրունապանէն սկսեալ մինչեւ քահանայքը՝ կը կոչուին, միշտ այսպէս՝ «Հրամայեցէ՛ք» ըսելով, եւ դպրաց Սուրբ Աստուած երգեցողութեամբը՝ զոյ կառնեն, եւ իրենց տեղերը կը դառնան։

Յետոյ ձեռնադրող Սրբազանը կարտասանէ, «Աձէ՛ք ուրեմն ի վերայ առաջին գեղոյն»։

Այսպէս, քանի մը հարցում կուղղէ ուղղակի նուիրեալին, ուրկէ պատասխանները առնելէ վերջ, կրսէ Կ.-Պոլսոյ Սրբազանը՝ «Աձէ՛ք ուրեմն ի վերայ երկրորդ գեղոյն»։

Դարձեալ այդ տեսակ հարց-պատասխանիներէն յետոյ, վերջին կրսէ նորին Ամենապատուութիւնը. «Աձէ՛ք ուրեմն ի վերայ երրորդ գեղոյն»։

Եւ դարձեալ ըստ առաջնոյն հարց ու պատասխանէն վերջը կը հրամայէ.

«Աձէ՛ք ուրեմն ի վերայ Արծուոյն [5]։

Այս տեղ՝ ձեռնադրիչ Սրբազանը կը շարունակէ Իր հարցումները, եւ մինչեւ անդամ բացի դաւանաբանական էական մասերէ, Աստուածաշունչի ամէն մէկ գրքերու անունները յիշելով կը հարցնէ թէ «Ասանք կընթեռնուս»։

Նուիրեալն ալ մէկիկ մէկիկ հէն եւ նոր կտակարանի եօթանասուն, եւլոն գրքերու անունները՝ ուրոյն ուրոյն չեշտելով, կը խոստանայ, թէ՝ կարդացածները եւ թէ՝ իր ժողովրդեանը սովորցընելիքները ասոնք պիտի ըլլան։

Ա. Ց. ԱՃԿԱՆՃԵԱՆ

(Շարունակելի)

[1] Այս երկու զգեստաւորեալ օգնական եպիսկոպոսները «ընթերակայ»կոչուանին եւ եպիսկոպոսական ձեռնադրութեան պիտի կցորդին, ինչպէս կը արտադրէ Նիկիական կանոնադրութիւնը, որ է, երեք եպիսկոպոսով ձեռնադրել եպիսկոպոսը։

[2] Էջմիածնայ մէջ սոյն արարողութիւնը՝ հիւսիսակողմը Ս. Կարապետի եօթն ասիճանաւոր սեղանին վրայ կը կատարուի, ինչպէս ձեռնադրութեան սկզբան առաջին մասը։ Մինչեւ Մեղեդին, ուր սպասն ալ կը դրուի։ Ապա, Թափոր կելնէ Ս. Հայրապետը՝ Իր եռեւէն ունենալով նուիրեալ նորընծայները, եւ այսպէս կը բարձրանայ Աւագ Յեղանը, ուր պիտի մատուցուի Ս. Պատարագը, եւ ձեռնադրութեան մնացեալ մասը եւ օծումը կատարուի։ Հին սահն Հայ. Եկեղեցիներուն մէջ տարբեր էր։ Մէջէ մէջ էր ժամասունը եւ Տաճարը։ Պատարագիչը իր առաջին լուացումը ժամասունէն ներս մանելէ յետոյ, Տաճարին դրանը առջեւ կը կատարէր, ինչպէս որ Դռնաբացէքի արարողութիւնն ալ՝ Մաղկազարդի կիւրակէի երեկոյին, Տաճարին դռները գոցելով կընէին երբեմն, եւ ոչ թէ խորանին մեծ-վարագոյրը փակելով, ինչպէս կընենք հիմայ։ Սակայն Հայ-Հռոմէական եկեղեցին Դռնաբացէքի այդ նախնական սովորութիւնը անվերթար պահած է ցարդ, մինչդեռ Հայ. Եկեղեցին՝ միայն Ս. Էջմիածնայ մէջ մասամբ կը կատարէ հին ձեւը, Միածնէջ խորանին առջեւը կատարելով Դռնաբացէքի ծիսակատարութիւնը։

[3] Եւ ոչ թէ մեր Կաթողիկոսանիստ կամ Պատրիարքական Մայր Եկեղեցիներուն պէս, դասին գլուխը դրուած է Կաթողիկոսաց կամ Պատրիարքաց յատկացեալ Աթոռը։

[4] Երբ ժողովրդական եւ եկեղեցական ասիճանաւորները իրենց ցուցիչ նիւթերով կը հրաւիրուին, «Հրամայեցէ՛ք» եւն. ըսելով, դպիրք քաղցրանուագ կերգեն Ցունարէն «Զփոլայիթէ տէսքօղամ»ը, որ կը նշանակէ «Հրամայեա՛ Տէր»։

Ասիկայ նոյնութեամբ հին Մաշտոցներէն մնացորդ է, այժմ «Հրամայեա՛ Տէր» կըսեն։

Գէորգ Դ. Կաթողիկոս՝ իր տպել տուած ձեռնադրութեան Մաշտոցին մէջ գտնուած հերետիկոս կամ հերձուածներու հրաժարեցուցման միջոցին, դպրաց «Անաթեմա՝ նզովեալ եղիցին»ը արբադրած է։ «Անաթեմա» բառը՝ արդէն «Նզովեալ» բառը չէ, ուստի վերցուցած է հոգեւոր մեծագործ Կաթողիկոսը։

[5] «Գետ» ըսուածը Սագզդ Աղաֆի եկեղեցւոյն մէջ 50 սանդիմեդր լայնքով, երկու երեք կանգուն ճերմակ Թղթի վրայ գէս եւ ծաւեր նկարուած Թղթեր տեսանք։ Առաջինը դրուած է հարաւային կողմը բազմեալ եպիսկոպոսաց աթոռաց առջեւ, որոց երեսը դէպի հիւսիս կը նայի։

Երկրորդ գետը դրուած է ճիշդ մէջտեղը։ Իսկ երրորդը՝ պարզուած է Սբրբազան ձեռնադրողի ասիճանաց տակը։ Իսկ «արծիւ» ըսուածը, դարձեալ սանդուղքին ասիճանին լայնքով երկար բրգեղէն մխրագոյն նիւթի մը վրայ արծիւ բանած՝ ձեռագործ կարտ մը պարզուած է, մինչդեռ Ս. Էջմիածնի՝ եպիսկոպոսութեան ձեռնադրութեան ատեն, Տաճարին հիւսիսային կողմը զբաղուած եօթը ասիճան ունեցող սեղանը կերթան, ուր հեղհեղէ Նորին Ս. Օծութիւնը կարտասանէ, «Աձէ՛ք ի վերայ առաջին ասիճանին..., երկրորդ, երրորդ, չորրորդ եւ մինչեւ եօթներորդ ասիճանին։ Իսկ «Աձէ՛ք ի վերայ Արծուոյն» ըսուածը, Սրբազան Կաթողիկոսին Սաթոռին ներքեւ օգտուած թաւշեայ գորգին վրայ բանուած ոսկեհուռ Արծիւն է։

ՄԻԻԹԷՖԷՐՐԻԳԱ

Զօպանլրգ իտէն 37 եաշընտա պէքիր նամընտա պիրի՝ տիւն սատաթ 10 բատտէէրինտէ թավուգ Բագարընա կիտէրէք, մահալը մէգքիւրտի։ Զօպան Հասան իլէ միւնազարա իթմիշ, վէ մէրգումի Պէքիր՝ Հասանը էվվէլա սօրա իլէ, սօնրա տա պուչագրա սոլ գօլընդն տիրսէկինտէն ճերհ էյլէյէպ ֆիբար իթտիկի սըրատտա, մէմուրիյնը զապրթա Թարաֆընտան տէրատէսթ իտիմիշ տիր։

Մէճրուհ Հասանդն վէրտիկի իֆատէյլ կէօրէ, ճարիհ Պէքիր՝ էվվէլճէ մէմլէքէթինտէ իյդա էյլետիկի պիր ճինայէթտէն սօլայը պիր արալըգ ֆիբարտա պուլընմըշ, վէ տէրատէսթինտէ կէօրիճէ Թապուրընտա միւսթախէմ Գօլօնեալը Պէքթաշ էֆ. մէմուր իտիմիշ իտի։ Մէրգումի Պէքիր պունտան 3 ալ էվվէլ Սթամբօլա կէլիպ, Թահթագալէտէ գասատագ Մէտինին եանընա չօպանլրդա կիրմիշ իտի։ Պէքթաշ էֆ. տախի պիր գուտուգ քէօրէք Թարաֆընտան ըսբրլրտրընան, պէրտի թէտավի կէչէնէրտէ Տէրսատէթ կէլմիշ իտի։ Մէճրուհ Հասան՝ Պէքթաշ էֆ.յէ պիր կիւն թէտատիֆ իտէրէք, վէ Թաագիպինէ մէմուր օլտուղը Պէքիր իչիւն տօլաղլօր զանը իլէ մէրգումն պուրատա օլտուղընը վէ մահալը իդատէթինի խագէր վերմիշ։ Պէքիր նամսը, եան պունը իչիմիշ վէ տունէքի կիւն Թավուգ Բագարընա կէլիպ Հասանը տարպ վէ պըչագա ճէրհ էյլէմիշ, Հասանդն իչպու ինթատէսի իւզերինէ Պէքիր՝ պուրատա ճարիհ, մէմլէքէթինտէ ճանի վէ ֆիրարի օլմագ իւզրէ իբի ճիւրմ իլէ մագնունէն Թահթը թէկգիֆէ ալընարագ հագգընտա Թահգիգաթա պայլանըմըշ տրը։ Մինանգաա էանասընտա մէճրուհ Հասան տախի Պէքիրի սոլ պէօյրիւնէն գամ իլէ ճէրհ էյլէսիլի անլաշըլրընտան՝ օտա Թէվգիֆ օլունմըշ, հէր իքիսինին եարատրը Զապթիյէ նէզարէթի աթրապասընան սատտ. Եօրկի պէյ Թարաֆընտան մուայէնէ օլունարագ՝ հապըսխանէի ումումի խասթախանէսինէ կէօնտէրիլմիշ տիր։

—Ճէզպիրը Պահրը Սէֆիտ սէվասիլինտէ Բապիտա նամ մէվգրտա տարկըճ Մանոլ իսմինտէ պիրի 40 գուլաճ սէրինիլիքտէ իյֆտի վազիֆէ իթմէքտէ իքէն, անսրդն պիր տէնիզ ճանավարը հիւճում իտէրէք, վիւճուտընը իքիյէ պէօլմիւշ վէ մէմէսինին իւսթ Թարաֆընը գօբարըգ եութմուշ տրը։ Մէրգումդն տէնիզ իւզէրինէտ պիր սանտալ իչինտէ պուլընան բէֆիգի իքին չիտտէթի սարսրըլմասընտան չիպէհ իտէրէք, եօգարըյա չէքինճէ արգատաղլրընը՝ նեարը վիճուտինի կէօրմիւլլէր վէ հէման օ ճիվարտա պիր եէրէ տէֆն իթմիլլեր տիր։

—Կէչէնլերտէ Ֆաթիհտէ բաչավրամը Օսմանը ճէրհ վէ գաթլ իլէ ֆիբար իտէն պէրպէր Մուսթաֆանընը՝ Գրդ Թաշընտա քեսին խանէսինէտ սագլանտրը զապրթաճա խապէր ալընարագ, տիւն խանէսինին քէօչէ վէ պուճաղը արանըմըշ իսէ տէ, պուլունմատըղընտան, նիհայէթ սանտրգլարը արանըմասընա լիզում կէօրիւրմիշ, վէ օտանընդն պիրինտէ քիլիտլի սանտրդ աչըլաճաղը էսնատէ, վալիտէսի Թարաֆընտան օլան Թէլաղ մէմուրինը զապրթանընդն չիպհէսինի արթըրարագ, սանտրդ աչըլընճա գաթիլ Մուսթաֆան պէյրդ, սագալ վէ սայլարընը Թրրաղ իթմիշ օլտրդը հալտէ մէյտանա չըգմըշ վէ տէրտեսթ օլընմըշ տրը։

ՏԷՐՄՕՖԻԼ

Սաչլարը տէօքիւմէքտէն մուհաֆազա իտուպ, սաչլարտա հասրը օլան քէբէքլերի պիր միւտտէթը ճիւղիյէ զարֆընտա մանվ իտէճէք պիր խասսէի սահիհէյէ մալիք Տէրմօֆիլ կիպի պիր գօլգրէմ չիմտիյէ գատար իյնատ օլունմամըշ տրը։ Պու գօլգրէմ՝ տէրի ըանաթ-սըզլըղընը քեամիլէն տէֆ էյլէր։ Պիր չօգ Թէճրիւպէլէրտէն սօնրա պունդն պէօյիւք ֆոխտէսի օլտուղը տնլաչըլմըշ օլտուղընտան, գուլլանըլմասընը Թավսիյէ իտէրիզ։

Պէէր գալանտը 7 ղշ. ֆիյաթա Պաղչէ-Դարուսընտա «Պոն Պիր Զէշիտ» մագազասընտա սաթըլմագտա տրը։ Թաշրատան սրբարըշ վուգուխնտէ 8 ղշ. կէօնտէրիլիկինտէ՝ մէմլիքը Շահանէնին հէր Թարաֆընա կէօնտէրիլիր։

25—1

ԱՆԱՏՕԼԸ ՕՍՄԱՆԼԸ ՇԸՄԷՆՏԸՖԷՐԻ

Օն պէշ Թէնէյաթօլըգ Թամ վակօն եիւքիւ օլմագ վէ եաստատ օլ սբգէթ իթիպարը յա իւճրէթի Թէէսիյէ գըլընմագ իւզրէ Հայասար Բաշատան Աֆիօն Գարահիսարընա վուգուս պուլաճագ ատիթէ մուհարրէր մէվատտ ու էշկա նագիյաթընդն պէհէր վակօնընա ալտֆրանկա 20 յունիս 1903 Թարիխինէն իթիպարէն իրանը ախէրէ տէկին ալթուն ագչէ 1500 ղշ. էնվէնէ ֆիյաթ Թաթպիգ իտիլճէնք տիր։

Նագլ օլունանագ մէվատտ ու էշկա պէրվէճէնը ատթի Թային ու Թասրիհ օլունընը. չուպուգ վէ լեվնա վէ Թէլ վէ վարագ վէ քիւլիչէ հալինաէ տէսիր, չէլիք, չիվի, սիւթիւն, ինչաաթա մախսուս տէմիր, լեվնա հալինաէ Թէնէքէ, բարմագլըգ, էյէ վէ չէքիճ վէ իշնի ալէաթ ու էաէվաթը, քիւրէք վէ գազմա վէ գարֆիյա, քիւչիւք վէ պէօյիւք քիրիշ, տէսթէրէ, քէրքէթին, սաճ, գաֆէսլի Թել, պօրու, վիտա։

Ամա վէ իսթիհզար իտիլմիշ միւթէնէվ պօյա։

Զուլուքը նէպաթիյէ։

Զուպուգ վէ լեվնա վէ Թէլ վէ վարագ վէ քիւլիչէ վէ սաճ պօրու հալինաէ քիրիճճ մասէնի։

Պէօյիւք բաչա վէ եա գաբագ հալինաէ մէրմէր։

Թօմար վէ քիւլիչէ վէ պօրու հալինաէ գուչլուն։

Բէնճէրէ ճամը, չուպուգ վէ լեվնա վէ քիւլիչէ վէ պօրու հալինաէ գալայ վէ չինգօ։

Շերաիթը մախսուսէ։

Սալիֆիւղիքը 1500 ղշ.լըգ իւճրէթը նագլիյէ՝ պալէտաէ մուհարրէր մէվատտան մատտատա օլուպ, վակօնընդն Թուլիկի Թէճմուզ իտէն էշկա Թաթպիգ իտիլմէյէճէք տիր։

Պալէտաէ Թային ու Թասրիհ իտիլէն մէվատտան պիր վէ եա պիր գալ նէվիրնին այնը վակօնա Թահմիլիէ միր-սիլ սէլահիյէթտար տրը։

Միւլահազաթ.— Նագլիյաթը մէգքիւրէ՝ ֆէվզէյատ վէ մուվագգաթ Թարիֆալարա մախսուս օլարագ 1 յունիս 1896 Թարիխինաէ նէյր իտիլէն ըիսալէտ միւտէրիճ չէրաիթը ումումիյէյէ Թապի պուրընճագ տրը։

17 յունիս 1903 ՄԻՒՏԻՐԻՃԷԹ Հայասար Բաշա

ՏՈՒՐՈՒՆԸ ՈՒՄՈՒՄԻՃԷ

100աէ 4 ֆայզլի Թահվիլաթը միւմթազէ գուբօնլարընտան 6 սէնէ զարֆընտա պէտէլլերի ալընմայանլարընդն 15/27 ապրէլ 1890 Թարիխի ֆէվմանը Հիւմայունընդն 14ինճի մատտէսի մուսիպինճէ հիշ հիւքմինաէ սայլաճաղընը Տուլունը Ումումիյէ մէճլիսը իտարէսի՝ Թահվիլաթը մէգքիւրէ համիլլերինէ իլան իտէր։ Պինաէնալէյհ 1/13 սեպտ. 1897 Թարիխինաէ վատէսի խիթամ պուլան 14 նումէրօլը գուբօնլարընդն պէտէլի օգոստ. 31/13 սեպտ. 1897 Թարիխինաէ գատար ալընմատրդը Թագտիրտէ Տուլունը Ումումիյէյէ գալաճագ տրը։ 16—4

21/3 յունիս 1903 Տէրսատէթ

* * *

Տուլունը Ումումիյէ Օսմանիյէ Թահվիլաթը գուբօնլարընտան պէտէլլերի 6 սէնէ զարֆընտա ախզ օլունմայանլարընդն 8/20 դեկտ. 1881 Թարիխի ֆէվմանը Հիւմայունընդն 5ինճի ֆրգրասը մուսիպինճէ հիշ հիւքմինաէ սայլաճաղընը Տուլունը Ումումիյէ մէճլիսը իտարէսի Թահվիլաթը մէգքիւրէ համիլլերինէ իլան իտէր։ Պինաէնալէյհ 1/13 սեպտ. 1897 Թարիխինաէ վատէսի խիթամ պուլան 28 նումէրօլը գուբօնլարընդն պէտէլի օգոստ. 31/13 սեպտ. 1903 Թարիխինէ գատար ախզ օլունմատրդը Թագտիրտէ Տուլունը Ումումիյէ Օսմանիյէ գալաճագ տրը։ 16—4

21/2 յունիս 1903 Տէրսատէթ

Գ. ԷՐՄԷՆԵԱՆ ՎԷ ՇԻՒՐԷՔԵԱՍԸ

ՊԷՕՅԻՒԻՔ ԷԼՊԻՍԷ ՏԷՐՕՁԻԹՕՍԸ

ՍԹԱՆՊՈԼՍԱ, ՍՈՒԼԹԱՆ ՀԱՄՄԱՄԵՆՍԱ ԹՕՔԱԼԵԱՆ ԽԱՆԸՆՏԱ Ն՝ 24

Էլպիսէ մաղազասրը միյանընտա էն էսկի վէ էն գիյատէ ենիյէթի վէ չեհրէթլի օլան Թօքալեան խանընտաքի էլպիսէ մաղազասընդն էսկի նամ վէ չեհրէթ վէ իւնվան վէ մէքանը սալա Թէպալ օլունմամըշ օլտուղը կիպի, սահիպ վէ միւէսսիսի Գ. Էրմէնեան պիր գաթ տահա ինգիլպաթ ու ինթիզամը իտարէյի իսթիքամ իլէ միգթէխիր տիր։

Թօքալեան խանընտաքի մաղազա միւսթախէտիմէրինտէն պազրլարընդն ո ճիվարտա միւթէթլիգ իտիմէր իլէ միւճէթտէն ալմըշ օլտուգլարը էլպիսէ մաղազասընդն, Թօքալեան խանընտաքի էլպիսէ մաղազասընա միւրաճաաթ իթմէլերի Թավսիյէ վէ իլան օլունը։

ՖԻՐՈՒԱԹ ՄԱԳԹՈՒ

ՍԱԳԹԱՆԱՍԼԱՆՍԿԱՅԻ

ՖԻՐՈՒԱԹ ՕԼՈՒՆԱՆ ՔԻԹԱՊԱՐ

	Դրշ.
Եբլանդն Իպի	10
Մէնտունէլէր Թապիպի իւչ ճիրա	24
Սարը Ինճու	12
Պիր Գարը Իքի Գօճա	5
Հիքմէթամէզ Պիր Տավա	2
Ֆանֆիէրլուցցի	5
Զէվէ վէ Գրազանճ Զէվէլ	20
Ենոթ Մաա Կա,	10

ՍԱՐՐԱՖԻՑԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՍԸ

Լոնդրա 19 յունիս

Ինկիլ. էսկամբ Ինկ. Լիբ.	091—18
Օսմ. էսկամբ Բ	61—
» » Գ	33—87
» » Դ մալլաք	32—
» » գարանտ	31—87
Օսմանլը Պանգասը	14—50
Մշոցը սուլ. մանթարաք	104—87
Պուլկար խոթիգարաք	94—
Գամպիս Բորդդ 3 ալ վասէ	25—33

Գերլին 19 յունիս

Բանկի լոմբարդ. (մարկ)	133—75
Լոնդրա բուղերին գամպիս	20—25
Ժաուպոզ	916—15

ԴԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Բամ. Ոսմ. սիրն ազլմ. գար.	34—39
» » » էն եուքսէք	35—10½
» » » էն ալտաղը	34—37½
Գու սապահ ալտաղը	34—38½
Բանվերի լոմին. ազլմ. գրնաք.	130—⅛
» » էն եուքսէք	131—¾
» » էն ալտաղը	130—¾
» » ալտաղը	130—⅛
Ագլէ Ֆարէզ	—

Բերլին զրս.

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Սիկարէթ Ա	—
» Բ.	—
Թրամվայ	6—10
Թաւլանա	1—70
Օլիմպոսի Թրամվայ	182—
Աբիլանա	4—52
Լոքիսմ	80—
Պանգ Նասիոնալ ալ Կրէտ	129—
Թրանվայ	119—
Բրլիաքեմ Թանվիլաթը	498—
Իրէսի Ֆոնսիէ Եմիլիանէն	266—75
Անատոլու լեմ. ագաֆոնը	12—37
Շիրքէթի Հայրիէ կամ Լ. Գ.	49—50

ԱԳՃԷԼԷՐԻՆ ՏԻՑԱԲԸ

Օսմ. լիրասը 100 ֆլ. առն	ղր. Բ.
Պելգա մէճիտիյէ ֆրանգը	108—03
Մէքսիկա	103—30
Ինկիլիզ լիրասը	109—36
Ֆրանսայ ալթունը	87—18
Բոլ	90—
Գերմանիայ ալթունը	51—50
Բարպոն գամպէսի	8—60

ԳԱՄԳՈ

Լոնդրա չէք	110.05
Բարէզ չէք	22.72

ԻՏԱԼԻԻ ՄԱԽՈՒՍՔ



Իշպու 1903 սէնէսի Յունիսին 1ինճի կիւնիւնտէն իթիպարէն

ԵԼՎՄԻՑԷ ՍԼԵՖԵՐԼԷՐ

ԱՏԱԼԱՐ ՎԷ ԱՆԱՏՕԼ ԹԱՐԻԳԻ

Ատալարտան քէօքրիւյէ

Սթ. Տգ.
11 Պ. Ատա, Հէյպէլի, Պուրկազ Գրնալը։
12 Հէյպէլի, Պ. Ատա, Մալթեբէ, Պօսթանճը, Ճատը Պօսթանը, Գալամշը, Մօտա։
12 45 Բէնտիք, Գարթալ, Պ. Ատա, Հէյպէլի, (Պ. Ատատան սաաթ 1.30տա)։
2 45 Պ. Ատա Հէյպէլի Պուրկազ Գրնալը։
1 15 Եալովա, Պ. Ատա, Հէյպէլի, (Պ. Ատատան սաաթ 3.45տէ)։
8 15 Բէնտիք, Գարթալ, Պ. Ատա, Հէյպէլի, Պուրկազ, Գրնալը, (Պ. Ատատան սաաթ 9տա)։
10 45 Պ. Ատա Հէյպէլի Գաոբքէօյ։

Բազար երթէսի կիւնէրի սապահ Ատալարտան քէօքրիւյէ

11 Պ. Ատա, Հէյպէլի, Պուրկազ, Գրնալը։
12 Հէյպէլի, Պ. Ատա, Մալթեբէ, Պօսթանճը, Ճատը Պօսթանը, Գալամշը, Մօտա։
12 45 Բէնտիք, Գարթալ, Պ. Ատա, Գրնալը։ (Պ. Ատատան 1.30տա)
1 30 Հէյպէլի, Պուրկազ։
2 45 Պ. Ատա, Հէյպէլի, Պուրկազ. Գրնալը։
1 15 Եալովա Պ. Ատա Հէյպէլի։ (Պ. Ատատան 3.45տէ)

Բէօքրիւտէն Ատալար վէ Անատոլ ճանիպլինէ

12 30 Հէյպէլի Պ. Ատա։ (1)
2 15 Գաոբքէօյ, Գրնալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ատա, Գարթալ, Բէնտիք։ (1)
6 30 Հէյպէլի, Պ. Ատա, Եալովա։ (1)
8 45 Գրնալը Պուրկազ Հէյպէլի Պ. Ատա։ (1)
10 Հէյպէլի, Պ. Ատա, Գարթալ, Բէնտիք։ (2)
10 45 Մօտա, Գալամշը, Ճատը Պօսթանը, Պօսթանճը, Մալթեբէ, Պ. Ատա, Հէյպէլի։ (2)
11 Գրնալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ատա։ (2)

Անատոլը ճանիպինէն քէօքրիւյէ

12 Հէյպէլի Պ. Ատա Մալթեբէ Պօսթանը Ճատը Պօսթանը Գալամշը Մօտա։
12 25 Մօտա Գաոբքէօյ։
3 30 Պօսթանճը Ճատը Պօսթանը Գալամշը Մօտա։
12 Մօտա Գալամշը։

Բէօքրիւտէն Անատոլը ճանիպինէ

11 40 Տօղրու Մօտա։
2 30 Տօղրու Պօսթանճը։
10 45 Մօտա Գալամշը Ճատը Պօսթանը Պօսթանճը Մալթեբէ Պ. Ատա Հէյպէլի։ (2)
11 15 Գաոբքէօյ Մօտա Գալամշը։ (2)

ԲԱԶԱՐ ԿԻԻՆԼԷՐԻ

Ատալարտան Անատոլ վէ քէօքրիւյէ

11 Պ. Ատա, Հէյպէլի։
11 30 Բէնտիք, Գարթալ, Պ. Ատա, Հէյպէլի, Պուրկազ, Գրնալը, (Պ. Ատատան սաաթ 12.15տէ)։
1 15 Հէյպէլի, Պ. Ատա, Մալթեբէ, Պօսթանճը, Ճատը Պօսթանը, Գալամշը, Մօտա։
2 30 Պ. Ատա Հէյպէլի Պուրկազ Գրնալը։
8 30 Պ. Ատա, Հէյպէլի, Պուրկազ, Գրնալը։
9 45 Բէնտիք, Գարթալ, Պ. Ատա, Հէյպէլի, Պուրկազ, Գրնալը, Գաոբքէօյ, (Պ. Ատատան 10.30տա)։
10 30 Հէյպէլի, Պ. Ատա, Մալթեբէ, Պօսթանճը, Ճատը Պօսթանը, Գալամշը, Մօտա։

(1) Իշպու սէֆերլէրէ եիւք գապուլ օլունաճագ տէր։
(2) Իշպու սէֆերլէրէ եիւք գապուլ օլունաճագ տէր։
(3) Տօղրու Մօտա։
(4) Գաոբքէօյլիւնտէն սոնրա Մօտա, Գալամշը։
(5) Մօտատան Գաոբքէօյլիւնէ օղրայլով Գաոբքէօյլիւնտէն սաաթ 12.45տէ։
(6) Գաոբքէօյլիւնտէն սոնրա Մօտա վէ Գալամշը օղրայարագ տօղրու քէօքրիւյէ։

ԲԱԶԱՐ ԿԻԻՆԼԷՐԻ

Բէօքրիւտէն Անատոլ վէ Ատալարա

1 30 Գաոբքէօյ, Գրնալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ատա, Գարթալ, Բէնտիք։ (2)
2 Մօտա, Գալամշը, Ճատը Պօսթանը, Պօսթանճը, Մալթեբէ, Պ. Ատա, Հէյպէլի։ (2)
2 30 Գրնալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ատա, (2
6 30 Մօտա, Գալամշը, Հէյպէլի, Պ. Ատա։ (2)
10 15 Գրնալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ատա, Գարթալ, Բէնտիք։ (2)
10 45 Մօտա, Գալամշը, Ճատը Պօսթանը, Պօսթանճը, Մալթեբէ, Պ. Ատա, Հէյպէլի։ (2)

ԱՏԱԼԱՐ ՎԷ ԱՆԱՏՕԼ ԹԱՐԻԳԻ

Անատոլ վէ Ատալարտան քէօքրիւյէ

1 15 Հէյպէլի Պ. Ատա Մալթեբէ Պօսթանճը Ճատը Պօսթանը Գալամշը Մօտա։
10 30 Հէյպէլի Պ. Ատա Մալթեբէ Պօսթանճը Ճատը Պօսթանը Գալամշը Մօտա։

Բէօքրիւտէն Ատալար վէ Անատոլ ճանիպլինէ

2 Մօտա Գալամշը Ճատը Պօսթանը Պօսթանճը Մալթեբէ Պ. Ատա Հէյպէլի։
6 30 Մօտա Գալամշը Հէյպէլի Պ. Ատա։
10 45 Մօտա Գալամշը Ճատը Պօսթանը Պօսթանճը Մալթեբէ Պ. Ատա Հէյպէլի։

ԳԱՏԸՐՔԷՕՔ ԹԱՐԻԳԻ

ԵԼՎՄԻՑԷ Բէօքրիւտէն Սթ.	Տգ.	Գաոբքէօյլիւն Սթ.	Տգ.	ԲԱԶԱՐ Բէօքրիւտէն Սթ.	Տգ.	Գաոբքէօյլիւն Սթ.	Տգ.
11	15	11					
11	40 (3)	12					
12	45	12	25 (5)	11	30	11	30
1	30	1	30	12	15	12	15
2	15	2	15	1		1	
3		3		2		2	
3	45	3	45	3		3	
4	30	4	30	4		4	
5	15	5	15	5		5	
6		6		6		6	
6	45	6	45	7		7	
7	45	7	30	8		8	
8	30	8	30	9		9	
9	20	9	15	9	45	9	45
10	05 (2)	9	55	10	30	10	30
10	40 (2)	10	45	11	15	11	15
11	15(4)	(2)11	15	12		12	
11	40 (2)	11	50 (6)				
12 (2)		12	10				

ՀԱՅՏԱՐ ԲԱՇԱ ԹԱՐԻԳԻ

Անատոլու չլմէնարֆէրինէ միւթասարֆ Բէօքրիւտէն

Սթ. Տգ.
10 35 Բէնտիյէ կիտէն
10 55 Իսկիշէհիրէ կիտէն
12 53 Բէնտիյէ »
1 55 Պիլա Թէատուրֆ
2 30 Էրէնքէօյէ կիտէն
3 25 Բէնտիյէ կիտէն
4 13 Էրէնքէօյէ »
5 05 Բէնտիյէ »
6 10 Պիլա Թէատուրֆ
6 35 Բէնտիյէ կիտէն
7 45 Իզմիտ »
9 25 Բէնտիյէ »
10 05 Բէնտիյէ »
10 45 Բէնտիյէ »
11 45 Բէնտիյէ »

Հայտար-Բաշատան

11 08 Բէնտիքտէն կելէն (7)
11 35 » » (8)
12 30 Բէնտիքտէն »
1 33 Բէնտիքտէն »
2 38 Բէնտիքտէն »
3 15 Իզմիտտէն »
4 Էրէնքէօյտէն »
4 55 Բէնտիքտէն »
5 41 Էրէնքէօյտէն »
6 51 Բէնտիքտէն »
7 25 Պիլա Թէատուրֆ
8 21 Բէնտիքտէն »
10 04 » »
10 35 Պիլա Թէատուրֆ
11 20 Իսկիշէհիրտէն կելէն
12 15 Բէնտիքտէն կելէն

(7) Իշպու սէֆէր՝ մայիսին 19ընտան թէմուզը 18ինէ գատար տէվամ իտէճէք։
(8) Իշպու սէֆէր նիսանրն 9ընտան մայիսին 18ինէ գատար տէվամ իտէճէք։

ՇԱՐԳ

ՏԷՐՍԱԱՏԷԹ ԻԼԷ

ՇԸՄԷՆՏԸՖԷՐԼԷՐԻ ՔԻԻԶԻԻՔ ԶԷՔՄԷՃԷ

1903 ալաֆր. մայիս 1ատէն իթիպարէն եէնի իլանա տէկկին եօլ թարիֆասը.

ՍԹԱՄՊՕԼՏԱՆ ՔԻԻԶԻԻՔ ԶԷՔՄԷՃԷՃԷՆ

ՆՈՒՄԷՐՕ / ՍԹԱՍԻՕՆ	8	62	10*	12	14	16	18*	20	22	24*	26	28*	30	32*	34*	36	38*	40	42	44*	46	48	50	52	54
	Սապահտան եօյլէնէ գատար											Վագթը Հարէքէթի								Էօյլէնտէն ագշամա գատար					
Սթամպօլ	6 11	6 35	7 25	7 50	8 17	8 52	9 17	9 49	10 16	11 18	12 07	1 04	1 32	2 14	3 12	3 40	4 12	4 42	5 10	5 32	6 01	6 33	6 58	7 29	8 30
Գուլմգաբու	6 21	6 51	7 35	8	8 33	9 02	9 32	9 59	10 34	11 28	12 18	1 14	1 42	2 24	3 22	3 50	4 22	4 52	5 20	5 42	6 11	6 43	7 08	7 39	8 40
Եէնիգաբու	6 26		7 39	8 04	8 37	9 06	9 36	10 03	10 38	11 32	12 22	1 18	1 46	2 28	3 26	3 54	4 26	4 56		5 46	6 15		7 12	7 43	8 44
Սամանթեա	6 32		7 45	8 09	8 43	9 11	9 41	10 08	10 43	11 37	12 27	1 23	1 52	2 33	3 32	3 59	4 31	5 01		5 51	6 20		7 17	7 49	8 49
Եէսքիշէհիր	6 37	7 17	7 50	8 12	8 48	9 18	9 46	10 11	10 48	11 42	12 32	1 28	1 55	2 38	3 37	4 04	4 36	5 06		5 56	6 25		7 22	7 53	8 54
Մաղրիբէօյ	7 05	7 31	8 05		9 05	9 31	9 58		11 03	11 54	12 42	1 40		2 53	3 49	4 14	4 51	5 19	5 38	6 11	6 35	7 01	7 34	8 05	9 09
Այսթէֆանօս	7 15	7 45	8 15		9 15		10 12		11 13	12 06		1 52		3 03	3 59		5 03		5 48	6 21		7 11	7 46	8 15	9 19
Քիւչիւք Զէքմէճէ		7 55					10 20			12 14		2					5 11						7 54		

ՔԻԻԶԻԻՔ—ԶԷՔՄԷՃԷՏԷՆ ՍԹԱՄՊՕԼ

ՆՈՒՄԷՐՕ / ՍԹԱՍԻՕՆ	9	11	13	15	17	19	21**	23	25	27	29	31	33	35	37	39	41	43**	45	47**	49	51	53**	55	61	57**
	Սապահտան եօյլէնէ գատար											Վագթը Հարէքէթի								Էօյլէնտէն ագշամա գատար						
Քիւչիւք Զէքմէճէ			7 10								10 38			12 48		2 32							6 11		7 02	
Այսթէֆանօս	6 12	6 55	7 21	7 55		8 22	8 55		9 44		10 49		11 40	12 59		2 43		3 39		4 37		5 57	6 23		7 14	7 49
Մաղրիբէօյ	6 24	7 07	7 33	8 07		8 34	9 07		9 56	10 34	11 01		11 52	1 11	2 24	2 55		3 51	4 22	4 49	5 39	6 09	6 35	7 08	7 32	8 03
Եէսքիշէհիր	6 39	7 19	7 48		8 20	8 46		9 20	10 11	10 46	11 13	11 40	12 07	1 26	2 36	3 07	3 35	4 06	4 34	5 04	5 54	6 24	6 51	7 20	7 52	8 19
Սամանթեա	6 43	7 23	7 52		8 24	8 50		9 24	10 14	10 49	11 16	11 44	12 10	1 30	2 39	3 10	3 38	4 10	4 38	5 07	5 58	6 28	6 55	7 24		8 23
Եէնիգաբու	6 48	7 28	7 57		8 29	8 55		9 29	10 19	10 54	11 21	11 49	12 15	1 35	2 44	3 15	3 43	4 15	4 44	5 12	6 04	6 34	7	7 30		8 29
Գուլմգաբու	6 53	7 33	8 02	8 25	8 34	9	9 25	9 34	10 24	10 59	11 26	11 54	12 20	1 40	2 49	3 20	3 48	4 20	4 50	5 18	6 09	6 41	7 06	7 37	8 09	8 38
Սթամպօլ	7 01	7 41	8 10	8 33	8 42	9 08	9 33	9 42	10 32	11 07	11 34	12 02	12 28	1 48	2 57	3 28	3 56	4 28	4 58	5 26	6 47	6 49	7 14	7 45	8 18	8 46

* Այսթէֆանօս իլէ Քիւչիւք Զէքմէճէ արասընտաքի ճումաա վէ բազար գաթարլարընն իլան թարիֆասը զէյրտէ միւնտերիճ տիր։
** Քիւչիւք Զէքմէճէ իլէ Այսթէֆանօս արասընտաքի ճումաա վէ բազար գաթարլարընն իլան թարիֆասը զէյրտէ միւնտերիճ տիր։

ՏԷՐՍԱԱՏԷԹՏԷՆ ՀԱՐԷՔԷԹ ԻՏԷՆ ԳԱԹԱՐԼԱՐ (ճումաա վէ բազար կիւնլէրի)

ԳԱԹԱՐ ՆՈՒՄԷՐՕՍԸ	10	18	24	28	32	34	38	44
ՍԹԱՍԻՕՆ	Վագթը հարէքէթլէրի							
Այսթէֆանօս	8 17	10 12	12 06	1 52	3 05	4 01	5 03	6 24
Ֆլորիա	8 30	10 22	12 16	2 02	3 15	4 10	5 13	6 34
Քիւչ. Զէքմէճէ	8 32	10 24	12 18	2 04	3 17	4 12	5 15	6 36

ՏԷՐՍԱԱՏԷԹԷ ԱԶԻՄԷԹ ԻՏԷՆ ԳԱԹԱՐԼԱՐ

ԳԱԹԱՐ ՆՈՒՄԷՐՕՍԸ	21	43	47	53	57
ՍԹԱՍԻՕՆ	Վագթը հարէքէթլէրի				
Քիւչ. Զէքմէճէ	8 44	3 28	4 22	6 04	7 30
Ֆլորիա			4 27	6 12	7 38
Այսթէֆանօս	8 53	3 37	4 35	6 20	7 46

Իսթիթար.—Եէնի իլանա տէկկին 8, 10, 16, 40, 44, 9, 13, 35, 49 վէ 53 նումէրօլը գաթարլար՝ եալընըզ 1 տագիգա Զէյթուն Պրունընտա տուրաճագլար։
Բէք օ գատար հէվալէլի օլմայան եիւքլէր՝ պիլա խսթիխանա հէր գաթարտա գապուլ օլունաճագլար տըր. լաքին հէվալէլի օլան եիւքլէր՝ եալն
61 վէ 62 նումէրօլը գաթարլարտա գապուլ օլունաճագլար տըր։
Շարգի էվրօբանըն վագթը՝ Տէրսաատէթ սաաթը իւզերինէ 4 տագիգա իլերի տիր։

ԱՆԱՏՕԼԸ ՇԸՄԷՆՏԸՖԷՐԻ

Իշպու 1903 սէնէսի Ապրիլին 9ընը չարշէնպիհ կիւնիւնտէն իթիպարէն ամէտչիւտ իտէճէք պիճիմէճ գաթարլարընն վագթ ու հարէքէթլէրի.

ԱԶԻՄԷԹ

ԹՐԷՆ ՆՕՄ. / ՍԹԱՍԻՕՆ	4	34	6	8	10	12	14	16	36	18	20	22	24
	Եօլճը	Ե. Ե.	Եօլճը	Եօլճը	Եօլճը	Եօլճը	Եօլճը	Եօլճը	Ե. Ե.	Եօլճը	Եօլճը	Եօլճը	Եօլճը
	Սպ.	Սպ.	Սպ.	Սպ.	Սպ.	Սպ.	Սպ.	Ագշ.	Ագշ.	Ագշ.	Ագշ.	Ագշ.	Ագշ.
Բէօքրիւտէն	հար.	10 35	10 55	12 53	2 30	3 25	4 13	5 05	6 35	7 45	9 25	10 05	10 45	11 45
Հայտար Բաշա	միւվ.	11	11 20	1 18	2 55	3 50	4 38	5 30	7	8 10	9 50	10 30	11 10	12 10
	հար.	11 10	11 45	1 28	3 05	4	4 48	5 40	7 10	8 27	10	10 40	11 20	12 20
Գէզլէ Թօբրագ		11 16	— —	1 34	3 11	4 06	4 54	5 46	7 16	8 36	10 07	10 46	11 26	12 26
Ֆէնէր Բէօշէսի		11 20	— —	1 37	3 14	4 09	4 57	5 49	7 19	8 40	10 10	10 50	11 29	12 23
Կէօզ Թէբէ		11 25	— —	1 41	3 18	4 13	5 01	5 53	7 23	8 45	10 14	10 54	11 33	12 38
Էրէն Բէօյ		11 30	12 05	1 45	3 21	4 18	5 04	5 58	7 28	8 50	10 19	10 59	11 38	12 34
Պօսթանճը		11 38	12 14	1 51	միւվ.	4 25	միւվ.	6 04	7 34	9	10 26	11 05	11 45	12 42
Մալթեբէ		11 51	12 26	2		4 33		6 13	7 43	9 14	10 34	11 13	11 53	12 52
Գարթալ		12 01	12 40	2 11		4 43		6 23	7 53	9 30	10 44	11 24	12 03	1 09
Բէնտիք	միւվ.	12 08	12 50	2 18		4 50		6 30	8	9 40	10 51	11 31	12 10	1 09

ԱՎԷՏԷԹ

ԹՐԷՆ ՆՕՄ. / ՍԹԱՍԻՕՆ	*1	3**	5	7	9	31	11	13	15	17	19	21	33	23
	Եօլճը	Եօլճը	Եօլճը	Եօլճը	Եօլճը	Եօլճը. Ե.	Եօլճը	Եօլճը	Եօլճը	Եօլ.	Եօլճը	Եօլճը	Ե. Ե.	Եօլճ
	Սպ.	Սպ.	Սպ.	Սպ.	Սպ.	Սպ.	Սպ.	Սպ.	Սպ.	Սպ.	Ագշ.	Ագշ.	Ագշ.	Ագշ.
Բենտք. Հար.	10 11	10 37	11 32	12 32	1 40	1 58		3 57		5 53	7 23	8 54	9 44	11 16
Գարթալ	10 19	10 45	11 40	12 41	1 48	2 10		4 05		6 01	7 31	9 03	9 57	11 25
Մալթեբէ	10 29	10 55	11 51	12 51	1 59	2 25		4 15		6 12	7 42	9 16	10 14	11 35
Պօսթանճը	10 37	11 03	11 59	12 59	2 07	2 38		4 24		6 20	7 50	9 27	10 27	11 44
Էրէն Բէօյ	10 44	11 10	12 06	1 09	2 14	2 48	3 34	4 31	5 17	6 27	7 57	9 36	10 39	11 51
Կէօզ Թէբէ	10 48	11 14	12 10	1 13	2 18		3 38	4 35	5 21	6 31	8 01	9 40	— —	11 55
Ֆէնէր Բէօշէ	10 52	11 19	12 14	1 17	2 22		3 42	4 39	5 25	6 35	8 05	9 46	10 49	11 59
Գէզ. Թօբրագ	10 55	11 22	12 17	1 20	2 25		3 45	4 42	5 28	6 38	8 08	9 50	— —	12 02
Հ. Բշ. միւվ.	11	11 27	12 22	1 25	2 30	3 03	3 50	4 47	5 33	6 43	8 13	9 56	10 58	12 06
հար.	11 08	11 35	12 30	1 33	2 38	3 15	4	4 55	5 41	6 51	8 21	10 04	11 20	12 15
Բէօբ. միւվ.	11 33	12	12 55	1 58	3 03	3 40	4 25	5 20	6 06	7 16	8 46	10 29	11 45	12 40

* 1 նումէրօլը գաթար՝ 19 մայիս թարիխինէն 18 յուլիս թարէխինէ գատար ամէտչիւտ իտէճէք տիր։
** 3 նումէրօլը գաթար՝ 9 ապրիլ թարիխինէն 18 մայիս թարիխինէ գատար ամէտչիւտ իտէճէք, վէ իշպու գաթար՝ 19 յուլիս թարիխինէն իթիպարէն ամէտչիւտ իտէճէք տիր։
Միւլահազա.—Գարաքէօյ քէօքրիւսինէն խաթթ իւզերինէ վէ խաթթ իւզերինէն Գարաքէօյ քէօքրիւսինէ տօղրուտան տօղրույա իճրա գելընճագ պակած թապիր օլունը էյնամի զաթիկ՝ զիյրաթ նումէրօլարը մուհարրեր գաթարլարտա գապուլ օլունը։
Եվվէլա, Գարաքէօյ քէօքրիւսինէ իրալ գելընճագ պակաժլար 1 վէ 3 վէ 7 վէ 31 վէ 17 վէ 19 վէ 21 վէ. 33, սանիէն, Գարաքէօյ քէօքրիւսինտէն խաթթ իւզերինէ իրալ գելընճագ պակաժլար 34 վէ 6 վէ 8 վէ 4 վէ 36 վէ 18 վէ 20 վէ 22 նումէրօլը գաթարլարտա իճրա գելընճագեր պէտան օլուրներ։

ՖԷՆԷՐ ՊԱՂՃԷՍԻՆԻՆ

ԲԱԶԱՐ ՎԷ ՃՈՒՄԱԱ ԿԻԻՆԼԷՐԻ ՍԷՖԵՐԼԷՐԻ

Տօղրու կիտէն 522 վէ 525 նումէրօլը Թրէնլերտէն պաղդա 524 վէ 523 նումէրօլը գաթարլար Ֆէնէր Բէօշէսինտէ ագթարմա իտէճէքլէր տիր։

ՀԱՐԷՔԷԹ / ՍԹԱՍԻՕՆ	ԹՐԷՆ ՆՕՄ.	522 Ագշ.	524 Ագշ.	ԱՎԷՏԷԹ / ՍԹԱՍԻՕՆ	ԹՐԷՆ ՆՕՄ.	523 Ագշ.	525 Ագշ.
Բէօքրիւտէն	հար.	6 10	7 45	Ֆէնէր Պաղչէսի	հար.	7 55	10 50
Հայտար Բաշա	միւվ.	6 35	8 10	Ֆէնէր Բէօշէսի		8 05	10 59
	հար.	6 45	8 27	Գէզլէ Թօբրագ		8 08	11 04
Գէզլէ Թօբրագ		6 51	8 36	Հայտար Բաշա	միւվ.	8 13	11 09
Ֆէնէր Բէօշէսի		6 55	8 42		հար.	8 21	11 20
Ֆէնէր Պաղչէսի	միւվ.	7 02	8 49	Բէօքրիւ	միւվ.	8 46	11 45

ՀԱՄԻՏԻՑԷ—ԱՏԱ ԲԱԶԱՐ ԽԱԹԹԸ

Եէնա վէ եօլճու գաթարը Ն. 426		սթ.	տգ.	Եէնա վէ եօլճու գաթարը Ն. 425		սթ.	տգ.
Համիտիյէ	հար.	5	56 սպ.	Ատա Բազարը	հար.	4	17 սպ.
Ատա Բազարա	միւվ.	6	14 »	Համիտիյէ	միւվ.	4	35 »

ԱԼԱՈՒՆՏ—ՔԻՕԹԱՀԵԱ ԽԱԹԹԸ

Եէնա վէ եօլճու գաթարը Ն. 322		սթ.	տգ.	Եէնա վէ եօլճու գաթարը Ն. 321		սթ.	տգ.
Ալաուինտան	հար.	1	05 սպ.	Քիւթահէասան	հար.	12	10 սպ.
Քիւթահէասա	միւվ.	1	25 »	Ալաուինտա	միւվ.	12	30
Եէնա վէ եօլճու գաթարը Ն. 324		սթ.	տգ.	Եէնա վէ եօլճու գաթարը Ն. 323		սթ.	տգ.
Ալաուինտան	հար.	11	15 ագշ.	Քիւթահէասան	հար.	10	15 ագշ.
Քիւթահէասա	միւվ.	11	35 »	Ալաուինտա	միւվ.	10	35 »

ՀԱՐԷՔԷԹ ՀԱՅՏԱՐ ԲԱՇԱ—ԷՆԳԱՐԷ ԽԱԹԹԸ

ԹՐԷՆ ՆՕՄ. / ՍԹԱՍԻՕՆ	34 Է. Ե. Սպ.	36 Է. Ե. Ագշ.
Բէօքրիւտէն	10 55	7 45
Հայտար Բաշա միւվ.	11 20	8 10
հար.	11 45	8 27
Գէզլէ Թօբրագ		
Ֆէնէր Բէօշէսի		
Կէօզ Թէբէ		
Էրէն Բէօյ		
Պօսթանճը		
Մալթեբէ		
Գարթալ		
Բէնտիք միւվ.	12 50	9 40
հար.	1	9 50
Թուզլա	1 22	10 15
Կէյիպէզ	1 43	10 40
Տիլ Խաքէլէսի	2 08	11 02
Թավշանճըլ	2 19	11 13
Հէրէքէթ	2 40	11 34
Եարբաճա	3 01	11 54
Թիւթիւն Զէֆթիլիք	3 15	12 07
Տէբինճէ	3 27	12 21
Իզմիտ միւվ.	3 42	12 35
հար.	4 07	
Պէօյիւք Տէրվէնտ	4 41	
Սապանճա	5 14	
Համիտիյէ	5 41	
Կէյվէ	6 28	
Ագ Հիսար	6 54	
Մէքէճէ	7 29	
Լէֆքէ	7 59	
Վէզիր Խան	8 37	
Պիլէճիք միւվ.	9 20	
հար.	9 35	
Գարաքէօյ	10 45	
Մոդանիա	11 29	
Ին Էօնիւ	12 22	
Զուգուր Հիսար	12 54	
Էսկիշէհիր միւվ.	1 35	
Ագշ. Թիւն Նօ. 122		
Սպ.		
Էսկիշէհիր հար.	12	
Ազա Բունար	12 44	
Ալի քէօյ	1 24	
Պէյլիք Ախիր	2 04	
Սարըքէօյ	3 09	
Պիլէր	3 58